



# ԾԱԶԻԿ



## ՆԱԲԱՐԱՐԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ

16<sup>րդ</sup> ՏԱՐԻ.—ԹԻԻ 24. (562)

12 ՅԲԵՂՍ 1903

ՇԱԲԱԹԱԹԵՐԹ «ԾԱԶԻԿ»-Ի ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՐԻՆԸ ԿԱՆԽԻԿ Է ԲԱՅԱՐՁԱԿԱՊԷՍ  
ԳԱԻԱՌՆԵՐՈՒ ԲԱՄԱՐ, առաքելան 60. Վեցամսեայ 30 րո. — ԳՈՂՏՈՅ ԲԱՄԱՐ, առաքելան 50. Վեցամսեայ 25 րո. — ԱՐՏԱՍՏՂՄԱՆԻ ԲԱՄԱՐ,  
առաքելան 12. Վեցամսեայ 7 րո. — Բաժանորդագրութիւնները կը սկսին ամեն ամսու սկիզբէն: — Ձեռքի հատար 40 փարսյի կը ծախուի:

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Բարձունքները եւ Թարս (Վարդավառի Առնիւ) ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԷՏ

Բնապատկերները իւր Ծագումը եւ Գեղերը (Բ) Մ. ՇԱՄՏԱՆՃԵԱՆ

Շոգեհաւին Մէջ (Ֆանձէզի) Ա.ՎԱՍՍԱԿ

Շանցաւոր Կիւնր (Նորավեյ) ՉԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆ

Մուսեղ Վարդապետ (Խոհեր՝ Պատկերին Առջեւ) ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ

Ոսկեղար եւ Վեճեցիկ. Մեքսիկայի Լեզուն Ամենակարգ

Յ. ԳՈՒՐԳԷՆ  
ԴԻՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԳԵՂԱՐՈՒՄՍ Բալթ Ռալսո Էմբրսըն

Կենդանիները եւ Բոյսերը կը խորհրդանշեն Արուեստագետի մը Պտոյտը Թունուզի մէջ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Պոյսը Հրապարակի Կոցուծիւնը յ. Պ.

Ա.ՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՅ ԲԱԺԻՆ

Ապահովագրական Կեանքէն

Հրդեհի Ապահովագրութեանց Ընդհ. Պայմաններ

Ապահովագրական Լուրեր

«ԾԱԶԻԿ»-Ի ԹԵՐԹՕՆԸ (Յ)

Հոգաւոր Մարդոց Սիրային Արխանները

Է. Ճ. ՀԱՐՏԻ

Նամակ կամ որ եւ է գրուիւն պէտք է ուղղել

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

درعليه ده غلطه ده قورشونلو خاندنه نومرو ۷ زاغیک

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԿԵՂԱՎԱՐՈՒԹԵԱՆ

Կաղարտ, Բուրժուալական Ժամ քիւ 7

RÉDACTION DE LA REVUE „DZAGHIK“

Kourchoum Han N° 7, Galata. Constantinople.

ՑԱՄԱՐԱՅԻՆ ԵՒ ԲՈՒՊԱՅԻ ՄԵԾԱԳՈՅՆ ԱՊԱՀ. ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ  
ՎԻՔԹՈՐԻԱ ՏԸ ՊԵՐԼԷՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՄԵՆ ԴՐՈՒԹԻՒՆ ԿԸ ԳՈՐԾԱԴՐԷ  
Ունի կեանքի, օժիտի, արկածի, ցմահ թռչակի ճիւղեր

# VICTORIA DE BERLIN

Հաստատուած 1853 20 սեպտեմբերին արքայական հրովարտակով եւ ուղղակի կառուարութեան հսկողութեան ներքեւ:  
(1)

ՎԻՔԹՈՐԻԱ ՏԸ ՊԵՐԼԷՆ կեանքի ապահովագրութիւններ ունի թէ՛ բժշկական քննութեամբ եւ թէ՛ առանց բժշկական քննութեան Առանց բժշկական քննութեան եղած կեանքի ապահովագրութիւններուն վճարումները շարժական մասնավճարներով տեղի կ'ունենան, սկսեալ 5 զրուչէն

Լիազօր Ընդհ. Ներկայացուցիչ ՄԻՀՐԱՆ ՍԻՆԷՄ ԳԱԼՅԱՅԵԱՆ  
Պոլիս, Բաղրեմբոլու խան, քիւ 45 եւ 45 Ե.

Ապահովագրելոյ գումար 1902ին	Տր. 1,150,030,615
Պահեստի դրամ 1902ին	» 399,730,735
Ընդհ. հատույք բիւլետրու եւ տն.	»
Կոսի վրայ 1901ին	» 97,969,876
Ընդհ. տան 1901ին	» 21,481,524
Նահաբաժին 1902ին	» 68,328,356

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՆՆԵՐԸ

Օսմ. կայս. Պանքա Բրետի Լիոնե Գերմանական կայս. Պանքա  
3—52



Չեռքի, ոտքի ու ոտքի եւ ձեռքի միանգամայն մեքենաներ կը գտնուին :

Անկարելի է որ ընտանիք մը առանց կա-  
րի մեքենայի մնայ, բայց էական կէտն է լաւ  
մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ մե-  
քենայ մը անթիւ եւ անհամար ծառայու-  
թիւններ կը մատուցանէ, մինչդեռ գէշ տե-  
սակէ մեքենայ մը անվերջ զժգոնութեանց  
եւ տաղտուկի աղբիւր մըն է :  
Բոլոր աշխարհ գիտէ թէ՛

## Ս Ի Ն Կ Է Ր

ՀԱՅՔԱՅՅԻՉ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ  
The Singer Manufacturing Co

մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ա-  
մէնէն աւելի կատարելագործուածը, հաս-  
տատունը եւ դիւրագործածելին ըլլալուն,  
բովանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի  
մեքենաները կը գնէ :

ՍԻՆԿԷՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան վաճառատանց մէջ՝

ՀԱՅՔԱՅՅԻՉ ԿԱՅՍ

- |          |  |
|----------|--|
| ԲԵՐՍ.    | { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի դէմ, Թ. 343 և 343 կրկին՝<br>2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին դէմ. |
| ԿԱԼԱՏԱՆ. | { 1. Սինկեր խան, Թիւնէլին ետեւը.<br>2. Գարաքէոյ, Թրամվէյին կայարանին դէմ.                      |
| ՊՈԼԻՍ.   | { 1. Սուլթան Համամ, Թ.<br>2. Սուլթան Պէյաղիտ, Թրամվէյի կայարանին դէմ, Թ. 13.                   |
| ՍԿԻՐՏԱՐ  | Չարշը Պօյու, Թ. 120.   |

Դասերը եւ նորոգութիւնք ձեռք  
կատարելու երաշխաւորութիւնք:

Մասնաձեւեր գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ:

Սինկեր Ընկերութեան կեդր. վարչա-  
սեղին կը գտնուի Բերս, Մեծ փողոց,  
Թ. 343 և 343 կրկին, Սարգիս Պէյ  
Տիւրքոյունի տունը:

(9) 2—52

### ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՎԱՐԺԱՐԱՆ (ՊԱՐՏԻՉԱԿ)

Վարժարանիս նպատակն է տալ միջ-  
նակարգ հիմնական կրթութիւն մը, հե-  
տեւելով Անգլիական ու Ամերիկեան նոյ-  
նորինակ Հաստատութիւններու (High  
School) ծրագրին: Նոյն ատեն ալ սա-  
կայն, նկատի առնելով երկրին պահանջ-  
ները՝ մասնաւոր խնամք կը տարուի տոն-  
մային ու Պետական լեզուներու եւ զրա-  
կանութեան, ինչպէս նաեւ Ֆրանսերէնի:  
—Ամէնէն պղտիկ կարգերէն սկսելով՝  
կարգ մը դասեր կ'աւանդուին անգլիերէն  
լեզուով, որպէս զի բոլոր աշակերտները  
կանուխէն ընտելանան Անգլիերէնի:—Տնօ-  
րէնը Տօքո. Չէյմպըրս կ'աւանդէ տոմա-  
րակալութեան դասը, որ մասնաւորապէս  
կը յարմարցնէ ընթացաւարտները գործ-  
նական կեանքի:— Առողջապահութեան  
դասը կ'աւանդէ վարժարանին բժիշկ, որ  
միանգամայն մօտէն կը հսկէ բոլոր աշա-  
կերտներուն առողջութեանը վրայ:—Գի-  
տական ճիւղերու դասախօսութիւններն  
արդիւնաւորելու համար՝ վարժարանը ու-  
նի պիտանի ու անհրաժեշտ գործիքներու  
ընտիր հաւաքածոյ մը:

Նորակառոյց նպատակայարմար շէնքը  
եւ նորասաց ընդարձակ հողերը՝ ամէն  
ժամանակէ աւելի նպատաւոր են աշա-  
կերտներու հանգստութեան եւ առողջու-  
թեան, գեղը ըլլալով արդէն հանրաժա-  
նօթ՝ իր մաքուր օդովն ու դեղեցիկ տե-  
սարաններովն:

(7)

2—13

(4)



ՇԱՁԻԿ

16<sup>րդ</sup> ՏԱՐԻ.—ԹԻԻ 2/4. (562)

12 ՅՈՒԼԻՍ 1903

ՇԱՐԱԹԱԹԵՐԹ «ՇԱՁԻԿ»Ի ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԽԻԿ Է ԲԱՅԱՐՁԱԿԱՊԷՍ  
ԳԱԻԱՌՆԵՐՈՒ համար, տարեկան 60. Վեցամսեայ 30 դր. — ՊՈԼՍՈՑ համար, տարեկան 50 Վեցամսեայ 25 դր. — ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ համար,  
Տարեկան 14. Վեցամսեայ 7 դր.: — Բաժանորդագրութիւնները կը սկսին ամէն ամառ մէկին: — Ձեռքէ հատր 40 փարսյի կը ծախուի:

ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ  
ԵՒ ԹԱԲՈՐ

(ՎԱՐԳԱՎԱՌԱՌ ԱՌԹԻՒ)

Քաղցրութիւն մը չի՞ ծորեր լեռներէն, երկրագունտի այդ հսկայ բարձրաքանդակներէն, որոնք երբեմն ամպածրար աթոռներն էին վաղեմի աստուածներուն: Մարդը ազօթելու համար բարձունքները կը վերելակէր: Աչօթքը վսեմ վայրկեանն է, ուր միտքը՝ տիեզերական սաւառնումով մը՝ ընդունելով միջոցն ու ժամանակը, վայրկենի մը մէջ կրնայ բոլոր աշխարհներուն շրջանն ընել եւ մէկ թոխչքով երկինք սլանալ. ուր հողին իր ուժգնութեան բարձրակէտին կը հասնի, զերծ ամէն նիւթականութենէ: Ներդաշնակութիւն մը, լոյս մըն է, որուն կշռութիւնն ու փայլը իր մէջն է:

Ահա թէ ինչո՞ւ սիրական մենարաններն եղած են լեռները մեծ կրօնասէրներու, որոնք երկնային ցոլքի մը ճառագայթումովը մարդկային հաւատքը կը վարեն: Կրօնքի օրրանները՝ ծագումն կէտերն են, վերելքի եւ վայրէջքի երկնաբերձ սանդուղները: Կրօնքներու պատմութեան մէջ, մարդկային հողին իր ամէնէն նուիրական սրբութիւններուն, աւանդութիւններուն եւ յիշատակներուն կեդրոնն ըրած է զանոնք. լուսեղէն ծածկոյթի մը քօղարկումովը:

Հնդկի Պուտտայականը որ նիրվանայի հուր բաղձանքն ունի, եւ որուն ամէնէն զիտակից ջանքն է մարել իր մէջ կեանքին ոյժն ու թափը, կ'առանձնանայ վեհաշուք Հիմալայայի անասառուտ կողերուն վրայ, մաքուր հայեցողութիւններով արբշիւ, ուր աշխարհի ազմուկը չի հասնիր, եւ ուր՝ խօսնկի անուշ հատնումով մը, անզգալապէս իր նիւթական մասն ալ կ'անգայտանայ եւ կ'անհետի կրօնային զատարկութեան մէջ:

Աստուածային եւ յաւիտենական Զոնն խորհրդանշանական լեռն է Ճաբոնցիին մտածութեանն ու կեանքին, որուն կլորակ ձեւին պէս պէտք է որ իր կեն-

ցաղն ալ պարզ եւ անպաճշտ, իր հողին անրիժ եւ անծալք ըլլայ անոր սեռնութեան պէս:

Սակայն ամէնէն աւելի Պաղեստինի բարձունքներն են թատերավայրը վսեմ տեսարաններու: Ենովայի բոց ակնարկին տակ երկիրը կը գողայ: Կայծակները կը հրդեհեն Քորեքն ու Սինան, որ կը սարսփն Յաիտենականին ռաքերուն տակ: Այդ բարձունքներուն վրայ իրարու կը հանդիպին Իսրայէլի մեծ մարդիկը, որոնք կը շահապետին ամբողջ Հին Կտակարանի պատմութեան: Մեանակեացներուն հսկաները՝ Քորեքի հովիւր եւ Կարմեղոսի ճրգնաւորը, Մովսէս եւ Եղիա այդ բարձրութիւններուն վրայ արձանացած՝ Տիրօջ պատգամները կ'ընդունին եւ կը կազմակերպեն Իսրայէլը: Ճգնաւորներուն աստուածային զիտակցութիւնը այդ բարձունքներուն վրայ իր լայնագոյն թոխչներն առաւ, եւ արդարութեան բարձրագոյն ներշնչումները այդ պայծառ, հրաշայի հորիզոններու ծնունդն են:

Իսպոյց ասոնցմէ աւելի սիրայի է թաբօրը, որուն գեղատեսիլ կոնին վրայ չեն երեւիր ո՛չ Սինայի կայծակն եւ սրտոր եւ ոչ Քորեքի ամպրոպն ու մրրիկը: Դիւթիչ շրջապատների մը կեդրոնն է թաբօրը, որուն առջեւ Միջերկրականը կը պարզէ իր շողարձակ հայելին, ուր կը ցոլանայ ծառայիտ եւ ծաղկազարդ Կարմեղոս: Գեղբուայ լեռները իրենց նկարզագեղ բլուրները կ'երկարաձգեն, ծիւնապսակ Հերմոն իր արծաթափայլ շերտերովը կը պըսպըղայ:

Թաբօրի վճիտ եւ սեռն կապոյտին խորունկ անդորրութեան մէջ Յիսուս կ'աղօթէր բազկատարած. զէմքը կը փողփողէր լուսապսակով մը: Մարդոյ Որդին մօտ էր երկնքին՝ անմատչելի սահմաններու վրայ:

Ի՞նչ են սակայն այդ մարդկային ստուերները որ կը խլրտին իր շուրջը: Իսրայէլի պատմութեան երկու մեծ զէմքերը կը խօսակցին իրեն հետ, թերեւս Իսրայէլի ճակատագրին վրայ. կամ թէ՛ երկնային հրաւիրակներ են Յիսուսի՝ մտնելու իր յաւիտենական փառքին մէջ: Ո՛րչափ նսեմ են Մովսէսի եւ Եղիայի չքանկարները

Յիսուսի աստուածագեղ պայծառութեանը քով: Մէկը նաբաւէն կուղայ ու Յաւիտենականին համարյալ տակ անմահացաւ, միւսը իր հրեղէն կառքերու փայտապատմութիւններուն վերնագաւառներէն կը հասնի:

Թաբօրին լուսաւոր, խաղաղիկ դադաթը, իր երկնաքնակ հիւրերովը, հակապատկերն է իր ստորտը խոնուող եւ սողողող ամբոխին: Յիսուս աչքերովը կ'ընդգրկէ իր ոտքին տակ պարզուող լայն նարձակ աշխարհը: Մեծ հողիները, որ բարձրութիւններու կը հասնին, չեն ուզեր հայեցողական, ինքնարաւ եւ անշարժ վիճակի մը մատնուիլ, այլ կը սիրեն խոնարհիլ, մտնել դառն ու բիրտ իրականութեան ստուերոտ անկիւնները, մթին խաւերը՝ լուսաւորելու եւ բարձրացնելու համար հողիով աղքատները: Ոչ մէկ ազնիւ հողիի ներքի է թաղուիլ իր եսին մէջ եւ միայն իր անձին համար ապրիլ: Պարտականութեան վայրը, լերան բարձունքը կամ անապատի ժայռերը չեն, այլ մարդկային շրջանակները. մասն զի իրական աշխարհը իր տաղտապանքներով եւ հոգերով լաւագոյն դպրոցն է ուր կը զըտուին, կ'աղնուտնան հողիները:

Մեծ հողիները, ըլլայ այն Մովսէս մը, Եղիա մը, Պուտտա մը, հանձարներու պէս տիեզերական են. անոնց համար անդիմադրելի պէտք մըն է ուրիշներու ազնուացման աշխատիլ: Այդ լուսաւոր անձնաւորութիւնները ամէնէն խոնարհ, ստորին մարդոց հետ շփուելով հանգերձ, անքան վեհաշնորհ կը ճառագայտեն խուսժանին միջակութեանն շատ վեր, առանց բան մը կորսնցնելու իրենց մեծութեանն:

Եւ արդէն այս է ճշմարիտ բարձրութեան պայմանը:

Ու Յիսուս երկինք բարձրանալու համար կը նախընտրէ ուրիշ ելք մը, որ Երուսաղէմէն պիտի կատարուէր: Յօժարակամ նա վար իջաւ Թաբօրի պայծառաճրաջ բարձունքէն, մաղցելու համար Գողգոթայի եղբրական բլուրը:

ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԱՐՈՆԵՅԻ

# ԲՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ

## Ի Ր Ծ Ա Գ ՈՒ Մ Ը

### Ե Ի Ի Ր Գ Ե Ր Ը

ԵՐԿՐՈՐԳ ՅՕԴՈՒԱԾ

Առաջին յօդուածովս ամէնէն աւելի ծանրացած էի սա գաղափարին վրայ թէ Բնագիտութիւնը սոսկ ընդօրինակութիւնը կամ նմանութիւնը չէ, այլ գաղափարաւորն հետազոտութիւնը գոյութիւն ունեցողին:

Գիտութիւնները, ինչպէս նաեւ գեղարուեստները անխուսափելիօրէն կը կրեն ժամանակին ոգոյն եւ ընդհանուր տիրական սկզբունքներուն գրոշմը: Յետոյ տակաւ կազմակերպման մէջ եղող սերունդներն այլ մտաւորապէս կ'ենթարկուին այդ ժամանակի գիտութեանց եւ գեղարուեստներուն ազդեցութեանը:

Ի՞նչն է 19րդ դարու կէսերը, մարդոց մտաւորական գործունէութիւնը ունէր բարդատարար բնազանցական (metaphysique) ուղղութիւն մը: Ատիկա հետեւանքն էր քրիստոնէական խորհրդագաղափարաւոր մարգկային ամէն գործունէութեան մէջ ինքզինքը զգալի պիտի ընէր: Այս ուղղութեան ղէմ ամէնէն գլխաւոր հակազդեցութիւնը յառաջ բերաւ յեղաշրջութեան վարդապետութիւնը (évolutionisme), որ իր ամէնէն կորովի եւ աննկատ ներկայացուցիչը գտաւ յանձին Տարվինի: Յեղաշրջական վարդապետութիւնը մէկ հարուածով ղէմ առ ղէմ կը դնէր Մարդը եւ Բնութիւնը, եւ առաջնայն ցոյց կուտար այն բոլոր անհուստութիւնները, զորս ճակատագրօրէն ունէր երկրորդին հետ: Այս կերպով ամէնէն աւելի բնազանցական կարծուած երեւոյթներու համար մարդիկ սկսան բնագիտական խարխիսներ գտնել: Բնութեան բոլոր օրէնքներուն եւ երեւոյթներուն մօտէն ու գրական հետազոտութիւնը գոյացուցին արդի բնական գիտութիւնները, որոնք ազդեցին ընդհանուր մտաւորական նութեան վրայ: Բնական գիտութեանց, ընդհանուր մտաւորականութեան վրայ տիրական դառնալովը գեղարուեստներն ալ մտան այն տեսակ հոսանքի մը մէջ, ուր վիպագաղափարութիւնը շատ անբաւական պիտի ըլլար: Բնագաղափարութիւնը բնական գիտութեանց արձագանքն էր գեղարարուեստներու մէջ:

Գեղարուեստները իրենց սկզբնաւորութեանը մէջ, բնազգական արտայայտութիւններն են մարդու ներքին պահանջներուն, սակայն ընդհանուր մտաւորականարգակին բարձրանալովը գեղարուեստներն ալ հեռանալով բնազգական արտայայտութիւններ ըլլալէ, տակաւ գիտակից գաղափարներ կը դառնան: Գի-

տակից գաղափարներ ստանալու համար անհրոժեշտ է իրականին գրական հետազոտութիւնը: Ուրեմն ինչպէս ընդհանուր կերպով գեղարուեստի բոլոր ճիւղերը, նոյնպէս եւ մասնաւորաբար գրականութիւնն ալ մասնաւոր, մտաւորապէս բարձր մակարդակի վրայ գտնուող հասարակութեան մը համար ամէն բանէ առաջ ունի իր ընկերային հանգամանքը: Գրող մը երբ իր երկասիրութեան նախնական նիւթերը հաւաքելու համար կ'ուսումնասիրէ միջավայրին բարքերը, կը վերլուծէ այդ բարքերուն ունեցած առնչութիւնները անհատներու հոգեկան արամադրութեանցը հետ, կը բացատրէ գոյութիւնը շեշտուած տիպարներու եւ ասոնց հակամիտութիւնները կը պարզէ, տարակոյս չի կայ որ ասով նոյն այդ գրողը, ամէն բանէ առաջ ընկերաբանական գործ մը կատարած կ'ըլլայ: Բնագաղափարական ուղղութիւնը ամէնէն աւելի օժանդակած է գրողին, իր ընկերաբանական այս զերին մէջ:

Բնագաղափարութիւնը, հակառակ ընդհանրապէս միակողմանի ու արուեստակեալ ձեւ մը նկատուելուն, ամէնէն աւելի նպաստած է, որպէս զի արդի գրականութիւնները ըլլան բեզուռ ու հիւթեղ: Բնագաղափարական գրականութիւնը, ըլլալով արձագանքը բարուց եւ զգայուններու, բնականապէս իր մէջ պիտի խտացնէ կարգ մը գաղափարներ, որոնք տիրող կացութեանց քննութեանէն գոյացած են:

Բոլոր ազդերու բնագաղափարականութիւնը, ըլլալով հանդերձ խտացումը ընկերային, բարոյական ու գեղեցկագիտական մտածմանց, է նաեւ միջոց մը նուիրագործելու համար գոյութիւնը ընդհանուր վիճակներու եւ ճշմարտութեանց, որոնց շուրջ կը դառնայ բովանդակ մարդկութիւնը իր բնախօսական կենցաղովը եւ իր բարոյական եւ հոգեկան գործունէութեամբը:

Ի հեճուակս անոնց, որոնք անմտած նմանողութիւն մը կը նկատեն իրականին, աւելորդ չեմ համարիր ըսելու թէ բնագաղափարականութիւնը մասնաւորապէս տիպարական սկզբունք ու օրինաց ուսումնասիրութիւնն է: Բնագաղափարականութեան բովանդակութիւնը կը յատկանշուի երեք սկզբունքներով. 1. Ժառանգականութիւն, 2. Որոշողականութիւն (déterminisme) եւ 3. Պատճառականութեան օրէնքներ (causalité):

Ծնողաց մարմնական մասնայատկութեանց ազդեց կողմէ ժառանգուելը արդէն ընդհանուր կերպով ծանօթ իրողութիւն մըն էր. բնագաղափարականութեան, իրականին ուսումնասիրութեամբ տուածներէն կը տեսնուի թէ հոգեկան, մտաւորական ու բարոյական ժառանգականութիւն մըն ալ կայ. ահա այստեղ է որ կը սկսի գրականութեան ընկերային դերը, Հոգեկան, բարոյա-

կան ու մտաւորական ժառանգականութիւնը ինչ մեծ ազդեցութիւն մը ունի սերունդներու կազմաւորման գործին մէջ. որքան անբաղձալի կացութիւններ կան, որոնք պարզ հետեւանքն են ժառանգականութեան եւ որոնց ենթարկուած են մարդիկ ակամայ: Բնագաղափարականութիւնը, գեղեցիկ ձեւի մը ներքեւ կ'ուսումնասիրէ այս բոլորը, եւ ընկերաբաններ ու բարոյագէտներ գրական այս արտագրութիւններէն կ'օգտուին յաճախ իրենց աշխատութիւններուն համար:

Երկրորդ գլխաւոր գաղափարը որ կը յատկանշէ բնագաղափարականութիւնը որոշողականութեան սկզբունքն է. Այս սկզբունքին մէջ պէտք է ընդունիլ թէ բնագաղափարականութիւնը շատ աւելի յոռետես է, քան թէ ժառանգականութեան սկզբունքը պարզած ատեն: Ժառանգականութեան ուժը պարզող բնագաղափար տեսարաններն ալ իրաւ է թէ տխուր են յաճախ, սակայն լոբեխայն կը հասկցուին թէ կան միջոցներ որոնց գործադրութեամբ կարելի է ընդհանուր բարոյական, մտաւորական եւ հոգեկան բարեօրում մը յառաջ բերել եւ ասով նորագոյն սերունդները զերծ կացուցանել ժառանգականութեան այդ աւերիչ բռնէն: Մինչդեռ որոշողականութիւնը տարբեր է բոլորովին: Որոշողականութեան սկզբունքը գաւանջիւր, այն տխուր խոստովանութիւնն է թէ մարդիկ ակամայ կը կատարեն իրենց արարքներուն ամենաձեւազոյն մասը՝ անկարող տարբեր կերպով շարժուելու: Այս գաւանջութիւնը ժխտումն է մարդուն կամքին եւ ասով բարեօրման ու բարելւուման:

Բնագաղափարականութեան մէջ, ժառանգականութեան եւ որոշողականութեան սկզբունքները աւելի միջոցներ եղած են նկարագրութեանց: Վէպերու մէջ ու թատերաբեմերու վրայ, այդ երկու սկզբունքն արդիւնքներուն մանրամասն պարզուելը, ինքնին գաղափարը չէ տակաւին:

Բնագաղափարութիւնը յատկանշող երրորդ պարագան պատճառականութիւնն է, որ ամէնէն աւելի լուրջ ու գիտական մասն է բնագաղափարականութեան: Պատճառականութեան օրէնքներու ուսումնասիրութիւնը ամէնէն շահեկան ու գաղափարային մասն է բնագաղափարականութեան: Ամէն նկարագրուած վիճակ կամ երեւոյթ միեւնոյն ատեն կ'ուսումնասիրուի, երեւան բերելու համար այն պատճառները, որոնք ծնած են այդ երեւոյթը կամ կացութիւնը: Կը տեսնուի թէ պատճառականութեան օրէնքներու ուսումնասիրութիւնը կը կազմէ բնագաղափարագէտին ամէնէն գիտական աշխատութիւնը:

Այս ամէնը բացորոշապէս կ'ապացուցանեն բնագաղափարականութեան բեզուռն

ու լուրջ հանգամանքը. բան մը սակայն որ ամէնէն աւելի ցոյց կը տրուի բնապաշտութեան ոչ-բարեկամ քննադատներու կողմէ, իբր պակաս մը բնապաշտ աշխարհաշայնեցողութեան, սա յայտարարութիւնն թէ բնապաշտութեան մէջ չկայ գաղափարապաշտութեան (idéalisme) երանգ մը, Ըստ իս, աշխարհաշայնեցողութիւն մը, որուն խարխիսը մանրազննին ուսումնասիրութիւնն է մարդկային հոգւոյն, մտաւոր հակումներու եւ բարուց գլխաւոր որէնքներուն, ինքնին արդէն իբր ոչմակերեսային բան մը, չի կրնար զուրկ ըլլալ գաղափարապաշտութեան երանգէ:

«Իրապաշտութիւնը բարձրագոյն ու «կատարեալ գաղափարապաշտութիւնն է, քանի որ նոյն իսկ ամէնէն փոքրազննելին բանը զէպի վեր, զէպի մեծ ամբողջը՝ «լոյսին մէջ կը մղէ, այն լոյսին որ գաղափարինն է:»

Ասիկա յայտարարութիւնն է արդի Գերմանիոյ ամէնէն ծանօթ գրական քննադատին Պէյոլշէի: Հոգեբանապէս կարելի է հաստատել թէ այն մտքերը որոնք իրականին զննութեամբ կը զբաղին բնականօրէն գաղափարապաշտ կ'ըլլան: Զոր որինակ համայնքի մը բարուց, հոգեկան երեւոյթներուն յատկանշապէս տիպար անձերուն մօտէն զննութիւնը կուտայ մտադուն ճանաչողութիւնը այս ամէնուն եւ զինքը մտաւոր յարաբերութեան մէջ կը գնէ անոնց հետ:

Ամէն յարաբերութիւն ամբողջութիւն մըն է իր պատճառով եւ արդիւնքով: Այսպէս է նաեւ մտաւոր յարաբերութիւնը իրողութեանց եւ երեւոյթներու հետ: Իրողութիւններ եւ երեւոյթներ հոգեբանապէս իրենց տպաւորութիւնը կը դրոշմեն իրենց հետ յարաբերութեան մէջ եղող մարդուն մտքին վրայ. այն անձերը որոնք շեշտուած մտաւորականութիւն մը ունին արդէն, իրականէն ստացուած այդ տպաւորութիւնը կը վերլուծեն ու ստով կը հասնին արդիւնքներու, նոր գաղափարներու, որոնք խորումն են, իրականութեան յատուց ըրած տպաւորութեան առջեւ, մարդու գաղափարներէն, զգացողութենէն եւ հակումներէն ըզխած ամբողջական մտածումներու, համոզումներու. ասոնք տարբեր իրականէն՝ մարդու բաղձանքներու աշխարհին ծաղիկը միայն, կ'ըլլան նաեւ խարխիսը գաղափարապաշտութեան:

Բնապաշտ գեղարուեստներու համար ալ միեւնոյն բանը կարելի է ըսել: Գեղեցիկ մասին Քանդի տուած այն սահմանը թէ «ինչ որ ընդհանուրին եւ ասոնց շահու նկատումի մը հաճելի է» բնապաշտ մտածումով հինցած կը նկատուի, եւ Քանդի այդ ըմբռնման կը յաջորդէ այն համոզումը թէ «Գեղեցիկ է ամէն ինչ որ խոստում մըն է միեւնոյն ատեն երջանկութեան»:

Գեղեցիկին այս սահմանումէն արդէն կարելի է տեսնել յստակօրէն թէ բնապաշտ աշխարհաշայնեցողութեան իտէալն է մարդուն երջանկութիւնը: Միայն թէ գեղեցիկին ըմբռնման մէջ բնապաշտութիւնը շատ աւելի անհատապաշտ է (individualiste):

Բնապաշտութեան անհատապաշտ իտէալին մէջ շատեր անբարոյութիւն մը տեսած են առարկելով թէ անհատին հակումներուն աստուածացումն է այն. սակայն զիտելի է որ անհատներու առանձին առանձին երջանկութիւնը կ'ենթադրէ նաեւ երջանկութիւնը ամբողջին որ այդ անհատներէն կազմուած է: Երջանկութեան կարօտը աւելի զօրաւոր դարձնելու համար դժբաղդութեան տեսարաններ այնքան յաճախաբար են բնապաշտ գրականութեան մէջ: Իրենց ծայր աստիճանին հասած դժբաղդութեանց տեսարաններ բնականօրէն պիտի շեշտէին երջանկութեան կարօտը մարդու սրտին մէջ: Բնապաշտ գրականութեան իտէալն է անհատին երջանկութիւնը. ամէն իտէալներու իտէալը չէ՞ այս:

Արուեստը պէտք է ուրախացնէ եւ ազնուացնէ մարդը: «Ամէն արուեստ, կ'ըսէ Շիլլէր, ուրախութեան ձօնուած է եւ չկայ աւելի բարձր պարտականութիւն մը քան թէ մարդիկ երջանկացնելը: Արուեստին երջանկացնող հանգամանքը ոչ թէ անոր համար բարոյացուցիչ է, որովհետ անդորրութիւն կը պարգեւէ հոգւոյն, այլ որովհետեւ նոյն իսկ այն հաճոյք զոր արուեստը կուտայ, բարոյացուցման միջոց մը կը դառնայ»: Բնապաշտ արուեստը սակայն, կարելի չէ ըսել թէ հաճոյքի տպաւորութիւնն է որ յատուց կը բերէ: Տխուր, ցաւազին ու նոյն իսկ անասնական վիճակներու եւ երեւոյթներու նկարագրութիւնները ընդհակառակը յաճախ սարսուռ ու պժգանք կը գոյացնեն: Ասոր մէջն ալ չկայ սակայն բարոյացուցիչ կողմ մը: Մեծ քաղաքներու կեանքին պժգալի կողմերը շատ են. ասոնց նկատմամբ գոյացուցուած դարշանքը եւ սոսկումը շատերու համար, որոնք մտքի տէր են, տպաւորութեամբ կրնան բարոյացուցիչ ըլլալ: Ուրեմն, ինչ որ վիպապաշտ մտաւորականութեան մը բաղդատմամբ միամիտ չըջանին կրնար ճիշդ նկատուիլ իբր արուեստին սահման ու նպատակ, անբաւական կը համարուի բնապաշտ աշխարհաշայնեցողութեամբ սրտով ու մտքով միանգամայն ապրած մարդոց համար: Շատ նեղ ու միակողմանի ըմբռնումն է արուեստին, ըսելը է թէ արուեստի արտադրութեան մը տպաւորութիւնը անհատին վրայ ուրախութիւնը պէտք է ըլլայ: Կեանքին քով մահը, ծիծաղին քով լացը չկայ. ուրեմն արուեստն ալ ապրուած կեանքին իբր ներշայնեցական (intuitif) զօրաւոր արտացոլացումը պէտք է ունենայ զգա-

ցողութեան այն բոլոր ստեղծարարը, զորս մարդկային հոգին ունի:

\* \*

Բնական գիտութիւններու ուսումնասիրութիւնն ալ կարելի էր գեր մը ունի բնապաշտութեան մէջ: Բնութեան զննութիւնը, բնական գիտութիւններով գրադիրը կը սրէ զրազէտին ակնարկու եւրօպական բնապաշտ դրականութեանց մէջ քիչ չէ թիւը այն գրագէտներուն որոնք բժիշկներ կամ բնական գիտութեանց հետեւողներ եղած են:

Բնապաշտ գրականութեան մէջ կարելի է նաեւ որ գրագէտը հին ու նոր հայեցողութեանց հակադրութիւնը ներկայացնէ, ինչպէս Կէնսարգ Հաուրգման ըրած է իր Ենսամեններ (Einsame Menschen) թատերագութեան մէջ եւ ինչպէս շատ մը ուրիշներ, մասնաւորաբար Իպսէն: Նորին ու հինին, եղածին եւ ըլլալիքին այս բաղդատութիւնը ամէնէն ուշագրաւ մասերէն մէկն է բնապաշտ գրականութեան: Այս կէտին մէջ, բնապաշտութիւնը իբր գործնական իմաստասիրական վարդապետութիւն մը կը յայտնուի բոլոր նախապաշտմանց, աւանդական ստութիւններու, եւ գոյութեան իրաւունքներին կորսնցուցած սովորութեանց դէմ: Բնապաշտ գրականութեան այս մասն է որ ամէնէն աւելի շնորհ կուտայ բարոյական ընկերային խնդիրներու: Կնոջ՝ ընտանեկան յարկին մէջ ունեցած զերին նկատմամբ եղած հին ու նոր գաղափարներն են: զորս կը ներկայացնէ Հաուրգման իր վերոյիշեալ Ենսամեններ թատերագութեան մէջ: Կնոջ՝ հին եւ նոր տիպարներու բաղդատութեան յատուց եկած կարծեաց տարբերութիւնը բնական է որ խնդրի մը երեւոյթը կուտայ անոր, եւ ասով կը տեսնենք թէ ինչպէս գրականութիւնը ընկերագիտութեան աջակից մը կը դառնայ, եւ դրագէտն ալ՝ ընկերաբան:

Մ. ՇԱՄՏԱՆԸՆԱՆ

ՎԻԹԻՍՏԻ ԺԱՄԱՅՈՅՑ ՄԸ

Գերմանիոյ Պէրլինկէն քաղաքին մէջ, երեւելի մեքենագէտ մը՝ Հէո Նոլ վիթխարի ժամացոյց մը շինեց 1892ին եւ Երաշխաւորեց թէ 3,285,000 օր, այսինքն 9000 տարի առանց լարելու պիտի բանի:

\* \* Մէյէնսի Սէն-Գէնթէն Եկեղեցոյն ժամացոյցը 500 տարին անգամ մը կը լարուի:

\* \* Լոնտոն, Ուիմբլոյ մէջ կը գրտնուի պարահանգէսի սրահ մը՝ որուն մէջ անգամ մը 27,000 անձինք կային: Ս. Բէդերսպուրկի մէջ պարասրահ մը 15,010 անձի պարունակութիւն ունի: Աշխարհի ամէնէն վիթխարի պարասրահը Շիքսօլոյի մէջ է, ուր 50,000 անձինք հանգիստ կրնան նստիլ աթոռի վրայ:

### ՇՈՐԵՆԱԻՆ ՄԷՋ

( Յ Ա Ն Թ Է Զ Ի )

Անցեալ շաբթու մէջ, շա՛ս կանուխ, այգուն,  
 Վաւորէն իջնող նարոյն առաջին,  
 Պոյխ կուզայի: Կէս արքուն, կէս քուն,  
 ճակասա՛ առքուն գոյարար շունչին  
 Տըւած, միկնդէն նաւն արագ կը սուրայ  
 Լընին կը խոկան, կանըջակին վրայ:  
 Երկու պարուններ կը ցըցուին ետիս . . .  
 —Եկո՛ւր, շա՛ է հոս, նստի՛նք, Աւետի՛ս.  
 —Արեւ չի գա՛ր:—Ո՛յ, եւ անկէ ի գոս  
 Մտնող ելնողներ կը դիտենք ագոս,  
 —Շա՛ս աղէկ . . . Ե՛հ, ի՞նչ կայ չիկայ նոր բան:  
 —Ի՞նչ կ'ուզես, ոչինչ, ճըրճըրին ճակարակ  
 Հէլլանի մը, դէտ անփորձ ու նորեկ,  
 Կանփի մը սակն է մընացեր երէկ . . .  
 —Ի՛նչ դձմարդ. ինչո՞ւ իւեղձ, իւեղձն հէլլաններն են  
 Որով շափուեր են բաւ փոշիներէն,  
 Միկնդէն հէլլանին, ճակած պրունիքով,  
 Պի՛ս՝ հանգչի շաբաթ մ'իւր վարպետին քով  
 Եւ անգործ պիտի մտէ ու խըմէ . . . . :  
 . . . Իգտա՛ւ. . . Սորհակողա՛կ, Սապա՛հ. . . Մանգու՛մէ՛  
 —Գագէքա՛նի, կէ՛ր . . . :—Սորհակողա՛կ, պէյի՛մ.  
 Վէ՛ր . . . —Ես Մանգումէ՛ առնեմ տէ՛ն նայիմ  
 Հապէշխոսանէն կա՞յ մէջը նամակ . . .  
 Էջլաղա՛հ արտի. աղ ճըգէ հիւնակ,  
 Սա՛ կարդակ. Ի՞նչ է.—Սորհակողակը, տէ՛ս,  
 Ճէնըլլմէնին ով ըրալը գիտէ՛ս . . .  
 Ձե՛մ գիտեր, ի՞նչ կայ, գըրածն ի՞նչ է որ . . .  
 Մե՛ծ գրագէտներու վըրայ, անսովոր,  
 Յօդուած մը. կ'ըսէ թէ երոպական  
 Հանձարեղ մարդիկ, կիներ, ուր ուր կան,  
 Անտէնէն ալ, բնութեան խաղով դըժընդակ,  
 Գըրոյիներ ունին, սրգեղ, աղակողակ . . .  
 Ռոս գըրագէտներ, Թօքսոնյն ու Կորփն,  
 Դեմտեր ունին ժակն, ուր նայուածքն այփն  
 Տարսաւ եւ անփայլ շող ջանի մէկ հաս . . .  
 Չօրակ անընդունի քերակ ու ճակաս  
 Ունէր . . . : ճօրձ Իյիդը,—գըրագիտուին—  
 Մորթ մ'ունէր ճերմկած պասսառի պէս հին.  
 Լօրս Պայրըն՝ իոչոր քերակ, սուր կըզակ,  
 Չը՛ ճակնցողն՝ Հիսիօն կարծեր առագակ . . .  
 Չարմանալի բան . . . —Պարսպ խօսք, պարա՛ւպ,  
 Մարդիկ ոչ տարակ են, ոչ ալ կարսպ  
 Որ անտէնէն ալ միշտ, հաւասարապէս  
 Իրարու նընտն ծընին . . . :—Ի՞նչ կը շտայես,  
 Ճընարտարին մ'է՛ քերտու ասիկայ.  
 Հերտըն հաւար գայն՝ փաստի պէտք կայ.  
 Այն գրողներն որոնց անունն է սրտեր,  
 Գեղեցի՞կ էին . . . :—Անձիղ, անվաւեր  
 Վըճիտներ, այդպէս, տեղաշու հաւար  
 Մարդ ըրալու է պարզապէս . . . փաւար,

Բացառութիւնն է որ կազմէ կանոն.  
 Միքէ չըկա՞ն հոս, միքէ չըկա՞ն հոն,  
 Տաղանդի մակակ, հանձարի պըրակ,  
 Գրողներ՝ գեղադէմ, սիրուն, նըրմասակ,  
 Վիպագիր, փերթոյ, պասնաբան, գիտուն,  
 Որք այք ունենան հըրացայտ, ժայտուն,  
 Կաւն այտեր՝ փափուկ, բարեմտեամբ կարի,  
 Որովցնէ շնորհի աղունք մը կարի . . .  
 Ահա, հոս մեր մէջ, այսօր իսկ ունիք,  
 Ես քեզմ՝ յիտուն, դո՛ւ վարսուն եւ հիւնգ,  
 Հին, նոր, այր ու կին, շարժողներ գըրիչ  
 Անձամբ ու ոճն'վ այ հըրապարիչ . . .  
 —Ի՞նչ կ'ըսես, եղբայր . . . —Ի՞նչ պիտի քեզմ,  
 Մեր գրողներուն մէջ բացարձակ նըքեմ,  
 Տըգեղ կոչուերու արժան՝ ապաքէն  
 Հա՛ս մակալ չիկայ. . . —Տիար Յակոբ Գորգէն. . .  
 —Ի՞նչպէս, միքէ դուն չէ՛ս հաւնած անոր.  
 Յոռի ճաշակդ է որ կը յայտնու նոր.  
 —Գըրուիք վայելոյ, բարեճէր գիծեր,  
 Բարուածքով կայտաւ, որ չերեւար ծեր,  
 Յանցաւ նըրապէս ու խարսիշակեր,  
 Բիչ մերկար ըրար՝ շա՛ս պիտի շահեր . . .  
 —Մընըրեանն հասա՞ւ. . . —Յայր հասակ պարթեւ,  
 Լայն ու բարձր ուտեր, ուժի տիպար քեւ,  
 Ճակաս հոյակապ, հանձարի՛ գումըթեր,  
 Որուն տակ պըրկան, մշտափառ աքեր,  
 Երկու խաւ այտեր անուշ, ոչխարի,  
 Փառսակեղ մօրմակ ալ որ կ'երկարի  
 Լակնիլն վրայ, կրծկալ պասկաւ ազդեցիկ . . .  
 Ըսէ՛, չէ՞ն ցոյց տար գայն վեհ, գեղեցիկ:  
 —Այո՛, սրգեղ մարդ բընաւ չըսուիր ան . . . :  
 —Ադուր սրղայ չէ՞ Արփիար Տիգրան,  
 Սեւ ջակից այրի, դեմքով կըրորիկ,  
 Չայնով, հասակով հասուն ու . . . գողտրիկ . . . :  
 —Մեր անգուգական վիպասունն, քեպ,  
 Բասիմն աղուն՝ է:—Շա՛ս երկար ու սեգ  
 Հասակ մունի ան, իր վեպերուն նման,  
 Որով կը տեսն անվերջ անսանուն . . .  
 Եւ մշտադպիս այտեր, պէս կարմիր . . .  
 Մանրամանուրեանց մտնէր չեմ կամիր:  
 —Ի՞նչընչի դեմք մ'է չըսի ես արդէն.  
 —Եւ կա՛ն ալ որով մարդ կը կախարդեն . . .  
 Երիտասարդ են, հասակը բարունակ,  
 Ճըրկուն, դիւրաքեպ են, գոր օրինակ  
 Վահան Փարիպեանն, որ Լուսապարգեւ  
 Գրիչ կը շարժէ մուր խաւերու ներքեւ,  
 Ինքն որ գեղադէմ, նըրակիրք գաւակ,  
 Ճասը կանանց բարքն ընէ նըրաւակ,  
 Միկն իր փարուածքով ուղիղ, անսայրաք,  
 Թարմ կուրծքերու մէջ ծնցունէ քիփ-քափ . . . :  
 Ս.Կ.Ս.Ս.Ս.

(Մնացեալը գալ շաբթու)

# ՅԱՆՑԱԻՈՐ ԿԻՆԸ

( Ն Ո Ր Ա Վ Է Պ )

Յանկարձ՝ գիշերին մէջ սուր, գրեթէ սուրճ ճիշ մը արձակուեցաւ։ Այդ ժամուն, քաղաքը հեռաւոր լեռներու ստուերին մէջ տեղայն արդէն կը քնանար։ Ձայնը հեծմունքի մը պէս գալարուող՝ կը պատուէր մութ միջոցը, յուսահատ ազազակի մը մէջ ընդլայնուելով։ Բոպէ մը լռեց շնչասպառ՝ փեղկեր բացուեցան եւ քունէ ընդարմացած զլուխներ երեւցան ասկէ անկէ ուշադիր։

Հովոյ շառաչելով կ'անցնէր փողոցներէն, կը դանդաղնար պատուհաններու քով կարծես աղէտներ մը մնջելով եւ նոր թափով մը դուրսով կը հեռանար, պատերուն վրայ օրօրելով թեթեւ մազլցող բոյսերը։

Դրացիներ խօսքեր կը փոխանակէին զանազան ենթադրութիւններ ընելով։ Վայրկեանի մը անձկալի լուսթեան մէջ, որուն միջոցին անակնկալ վրդովմունքին մէջ նստեցած թուր սրտերը մէկանց կը բարխէին, ձայնը ա'յ աւելի լացող յուսահատօրէն մոլեգին բարձրացաւ օդին մէջ, եւ կցկտուր բառեր միայն ջրուեցան ասդին անդին։

- Չաւակս, զաւակս . . .
- Մէկը մեռած ըլլալու է' . . .

Հովը միշտ կ'որոտար գրեթէ սպառաշագին, եւ իրենցմէ մէկուն մահուանը գազափարը հաւաքական սուգով մը ստուերեց հետաքրքիրներու հողին. տրժգոյն ճակատներ պատուհաններէն ներս քաշուեցան, հոս հոն պլպլացող լոյսերը մարեցան եւ մութը տառապանքով բեռնաւորուած՝ ծանրօրէն կ'իջնար տանիքներուն վրայ, կարծես զանոնք ընկճելով ցաւին ամենահզօր աղբիցութեան ներքեւ։

Տառապանքի այդ աղաղակը ունայն չէր։

Պղտիկ տան մը մէջ մանկիկ մը կը տագնապէր կ'զմաշկէն. հիւանդութիւնը շանթահարող արագութեամբ առաջ երթալով՝ ապարդիւն կ'ընէր բժիշկներուն բոլոր միջոցները, որոնք յուսահատական ջանքեր կ'ընէին՝ դոնէ քիչ մը ամօքելու խեղճ տղեկը։

Անոր ճակատը ծածկուած մազերու խոպոպիքներէն կը տոգունէր հեազնետէ. շնչատուութեան դժուարութիւնը ա'յնպէս կ'ուռեցնէր կուրծքը որ, կողերը կը սրցուէին մորթին տակէն, անդամները ձգտուած երակներէն կ'ապուտեցած՝ կը տրնկուէին եւ կարծես գերագոյն ճգնաժամի մը մէջ ամբողջ մարմինը ճարձատելով պիտի քանդուէր, երբեմն միայն, սեղմուած ակունքներու մէջէն ողորմելիօրէն կը պողտէր։

— Մայրիկ . . . մայրիկ . . .

Տագնապները կ'փութային թթուկներու կծու հոտը կը ծանրացնէր սենեկին

մթնոլորտը՝ ուր մօրը զսպուած խեղդուկ հեծկլտանքները հեազնետէ տկար՝ կը խառնուէին հիւանդ տղեկին ճիշերուն։

Պահ մը ետքը, անչարժ պառկած էր անկա, անդամները մեռելային տեղանութիւնով մը ճերմկած թուրօրէն կ'երկնային սաւաններուն մէջ, թեթեւ շունչը տաժանագին դժուարութեամբ կը բարձրանար մինչեւ շրթունքը, իր ճնշումին տակ պղտիկ սարսուռներ տալով այտին մկանունքներուն. կիսաբաց աչքերուն մէջէն սեւ բիբերը կ'երեւային այնքան անկենդան եւ տմոյն որ, կարծես արցունքի պէս պիտի կ'աթլէին երեսն ի վար։ Մութ կ'ապոյտ՝ գրեթէ սեւ զիծ մը կը շրջանակէր աչքերը, Բժիշկները ուղեցին մեկնելու բայց մայրը չկրնալով անդադարաւ առնել իրականութեան, կը պաղատէր, անիրականալի խոստումներ ընելով եւ խոստումներ նաեւ իր մահամերձ մանկիկին.

— Հոգի'ս, աղէկցիր, աչքդ բաց անգամ մը, մայրիկիդ նայէ', ալ երջանիկ պիտի ըլլանք քեզի հետ, ալ չպիտի ամշնամ քեզմէ դաւակս, մտիկ ըրէ', ձեռք ձեռքի պիտի անցնինք փողոցներէն. հիմա ամէնքը գիտցան որ իմ զաւակս ես դուն։

Դրանը առաջըր զրացիներ ժողովուած կը բամբասէին զինքը. սակայն ցաւին մէջ կորսուած մայրը չէր լսեր ասոնք, գրեթէ չէր տեսներ ատելութիւնով փայլատակող աչքերը, աններող նայուածքները։ Իր սիրտը այրող տառապանքին մէջ զեռ առջի օրուան հարկ դատած զգուշութիւնները հեռաւոր եւ սնտի կը թուէին իրեն։

Իրականութիւնն այն էր որ ոչ ոք թաղին մէջ զիրենք մայր ու զաւակ կը կարծէին, Ո՛վ զիտէ ուրկէ եկած եւ ինչ ճակատագրական հրայրքի կամ արկածի մը զո՛՛ այդ կիներ հաստատուած էր թաղին մէջ, մինակը իր անբաղդ զաւակին հետ, իր աղքատիկ կացութիւնը զինքը կը պաշտպանէր հետաքրքրութեան, զրացիները կը կարծէին թէ պղտիկը հեռաւոր ազգական մըն էր որդեգրուած այդ կնոջ մէջ — առանձին մնացած օրիորդ մը։

Մայր ու տղայ ինքնաբերաբար հասկըցած էին իրենց զերը եւ մինչեւ այդ օրը իրարու համար ուրիշներու քով ցուցուցած չափաւոր սէրը ծածկած էր իրենց բուն վիճակը։ Արդէն անթերի պարկեշտութեամբ մը կ'ապրէր իր խիստ առանձնութեանը մէջ զեռ երիտասարդ այդ կինը՝ որուն դուռը մէկը չէր զարներ եւ ինքը դուրս կ'ելնէր միայն իր տղան պատցնելու։

Հիմա, անակնկալ յայտնութեանն ամբոխը զայրացած՝ խարուած ըլլալուն, խուլ խեղճ մօրը տառապանքին, կը յառաջանար զէպ ի պղտիկ տունը։ Դեռ հաղիւ թէ իրարու մէջ կը փոփոսային եւ իրենց հոգիէն ըլլած ցեխին մէջ կ'աղտոտէին անոր անունը, կ'զակնին զէպ յառաջ, խած-

նելու պատրաստ, եւ աչքերնին արիւնով լեցուն. ումաք մինչեւ հիւանդին գոց պատուհաններուն ներքեւ զլուխ կը շարժէին։ Երբեմն յանցաւոր կնոջ ձայնը լսելի կ'ըլլար եւ կարծես պահ մը լուսութիւնը կը տիրէր փողոցին մէջ։

Առաջին քարընետող կասկածելի բարքով կին մը եղաւ. ամուսնացած՝ անկարող մարդու մը հետ, անպատկառ բարեկեցութեան մը մէջ ապրելով, որուն աղբիւրները անծանօթ կը մնային ուրիշներուն եւ զորս իր ամուսինը չէր կրնար հայթայթել մինակը՝ այդ կինը ձայնը բարձրացուց։

— Մենք մեր թաղին մէջ չենք ուղեր յանցաւոր կին մը. թո՛ղ ուր կ'ուզէ հոն երթայ. իրեն նմաններուն տեղը հոս չէ. ինչպէս ալ մինչեւ հիմա խարեց մեզի, լկտին։

Քաջալերուած՝ ամէնքը մէկ դոտացին. ա'յս, ինչպէս մինչեւ հիմա չէին գիտցած, ինչպէս իրեն ներկայութիւնը հանդուրժած էին, հապա՛ իրենց երիտասարդ տղաքը եւ աղջիկները. եւ երբ սնամիտ օրիորդներ վտիտ զլուխներով կը հետաքրքրուէին՝ ձայները կ'անօտրանային եւ խստութեամբ կը ծածկուէր իրականութիւնը։

— Աւելի աղէկ է, թող չգիտնան։

Այդ ստորին ճաշակներով եւ բարքերով թաղեցին, որ դունչերնին հողին ապարող անասուններու պէս չէին կրնար հասկնայ անշահախնդիր հողի մը արկածալից թոխքը, ոչ մէկ տեսակէտով ներողամիտ չեղան պայմանագրական գիծերէն շեղող դժբաղդ կնոջ համար։

Բժիշկները մեկնած էին վերջապէս եւ մանկիկը իր վերջին տագնապներուն մէջ կը խորհար, երբ փողոցին մէջ ամբոխը կը փսխէր իր հողոյն մաղձը. ամբողջ թաղեցին ցնորքի մէջ էր գրեթէ. եթէ իւրաքանչիւրը առանձին իր զրացին անուշոք կը գտնար մօր մը ճգնաժամին մէջ այսչափ անգութ վարմունք մը ունենալուն, միւս կողմէ ատելութեան անզրսպելի փափաքը կը վարակէր ամէնքը մէկանց, մինչեւ իսկ տղաքներ՝ ապականուած այս նողկալի մթնոլորտէն՝ առանց գիտնալու քարեր կը նետէին։

Եւ երբ յանցաւոր կիներ բոլորովին միջնակը գրեթէ խենթացած՝ իր զաւակին զիակը կը սեղմէր կուրծքին վրայ, վարը՝ ամենքը մէկ կ'ոռնային։

Հետեւեալ օրը պղտիկ զագաղը կ'անցնէր փողոցներէն եւ ամբոխներու յատուկ փոփոխամտութեամբ փրճկուած՝ վարագոյրներու ետեւէն ամէնքը կը գիտէին այլափոխուած զիակը այնքան սիրուն տղեկին, որուն մարմարի պէս ճակտին վրայ հովը կը ցրուէր սեւ խոպոպները, շրթունքը սեղմուած կարծես վերջին բողբոջի մը մէջ։

Սակայն օրեր անցան եւ մինչ ցաւե-

րով ակօսուած մօրը հօգուոյն մէջ զարհու-  
րելի մղձաւանջ մը կը յամառէր վասնզի  
մէջ դնելով իր մտաւորական վիճակը՝ ան-  
դին ակօսաներ: Կը սրուէին խայթելու  
համար:

Իր անսահման ցաւին մէջ փակուած  
չէր տեսներ որ ոչ ոք կը բարեւէր զինքը:  
Իր բոլոր օրը կ'անցնէր գրեթէ կորսնցու-  
ցած դաւկին պարագայ անկողնին քով ի  
գոյր փնտռելով ամենալնջին հետքերն  
խկ իր գծրազգ մանկիկին:

Երբ տաժանելի քունէ մը ընդոտ ար-  
թըննալով պատուհանը կը վազէր եւ կը  
տեսներ զբացիներու ռիսիւրմ գէժքերը, չէր  
անդրադառնար անոնց ճանկելու պատ-  
րաստ եղունգներուն. իր միտքը այնքան  
արագօրէն կը ճամբորդէր դէպի գերեզ-  
մանը ուր սիրելի մանկիկը ա՛յնքան գուր-  
գուրացած տղեկը հիւլէ առ հիւլէ կը սպա-  
ռէր հողին մէջ եւ խորհելով անոր պղտիկ  
անդամներուն, հիմա կէս մը կերուած  
որդերէն, այնպիսի ուժղին ցաւ մը կը  
բզկատէր սիրտը որ աչքերը կը մթաղնէին  
եւ իրա՛ւ չէր տեսներ ատելութենէ տըժ-  
գունած քտմնելի գէժքերը, որ յանցաւոր  
կինը երեւնալուն՝ կը քաշուէին ներս  
իրենց պարկեշտ աչքերը չապականելու  
համար անոր տեսքէն:

Անակիկայ գէպքի մը առթիւ հասկը-  
ցաւ մէկէն զինքը շրջապատող կոյր ա-  
տելութիւնը:

Երբ կը մուկնար, յանցաւոր կինը կ'եր-  
թար մօտակայ աղբիւրէ մը ջուր առնե-  
լու. մէկէն թաղեցին գայթակղեցաւ միեւ-  
նոյն աղբիւրէն ջուր խմելու գաղափարէն.  
Եւ ուղեցին զինքը արդիւլել անկէ ջուր  
առնելու: Տառապանքէն յոգնած՝ անկա-

րող մարանչելու, անտարրեր եւ խորոտ  
վարժունքով մը պատասխանեց. բայց  
միտքը հետզհետէ շատցաւ, չեզոք դիրք  
մը բռնող անձերն իսկ միացան ընդհանուր  
հոսանքին, ալ պէտք էր զինքը վաճակ  
թաղէն. եւ զիչերով խուժեցին իր տունը,  
պոռալով եւ իր երեսին թքնելով ան-  
ներելի յանցանքը:

Այսպէսով է որ առաւօտ մը կանուխ  
նրբ պարկեշտասուն մարդուկները գլուխ-  
նին բարձին՝ հանգիստ կը խակային, յան-  
ցաւոր կինը գնաց գերեզմանատուն եւ  
զաւկին վրայ երկար ատեն լալէ ետքը  
ատանց նստին նայելու հեռացաւ քա-  
ղաքէն:

ՉՍՊԵՆԸ ԵՍՍԵՆԸ

ՍՈՐԵՆԸ ՎԱՐԳԱՊԵՏ

(ԵՌԱՅԻՐ՝ ՊՍԵՆԵՐԻՆ ՍՈՂՆԻ)

Իր գաղափարի մտրո՞ Մուսեղ վարդա-  
պետ խորունկ ազդեցութիւն մը գործած ըլ-  
լալով վրաս, հինգ վեց ամիսներ առաջ գրի  
առած էի այն տպագրութիւնները, զոր ու-  
նեցած էի իր պակեթին առջեւ: Եւ այսօր,  
ուր անձնական ծանօթութեամբ մը մեր գա-  
ղափարի եզրադակցութիւնը ա՛լ աւելի աւ-  
րապնդուած է, առջի օրերուն անկեղծ տպա-  
ւորութիւններուս մէջ ոչինչ կը գտնեմ աւե-  
լորդ, չափազանցուած:

Ընդհանրապէս, անհասկանալիանց  
հետ մտնական յարաբերութիւնները շատ  
բան ջնջել կուտան այն դասումներէն եւ  
զգացումներէն, որոնք՝ հեռուէն կազմուելով՝  
մեծ համեմատութիւններ կը ստանան միօս:  
Սառը հակառակ, Մուսեղ վարդապետ այն-  
քան բարձր ու ազդեցիկ է իր ցեղիկին՝ իր  
մտնորոշման մէջ, որքան շատ հեռուներէն  
եկած իր համբաւին մէջ:

\* \* \*

« Ծ Ա Ղ Ի Կ » Ի Թ Ե Ր Թ Օ Ն Ը (3)

Լ Յ . Ճ . Հ Ս Ի Տ Ի

ՀՈՉԱԿԱՒՈՐ ՄԱՐԴՈՑ

ՍԻՐԱՅԻՆ ԱՐԿԱՄՆԵՐԸ

ԴԱՐՁԵԱԼ ԲԱՆԱՍՏԵԼՆԵՐԸ

Ե Ի Ի Ր Ե Ն Յ Ս Է Ր Ե Ր Ը

Օր մը Աւօրտուօրթի բարեկամներէն մին կը  
խօսէր իրեն հետ Տը Քուլիսիի յօդուածներուն  
մասին: Անմիջապէս Աւօրտուօրթ խնդրեց իր բա-  
րեկամէն որ խօսքը չշարունակէ. ինք կարգացած  
չէր զանոնք և այդ պատճառաւ չէր ուզէր անոնց  
խառնուել:

— Լա՛ւ, պատասխանեց բարեկամը, Տը Քուլի-  
սիի խօսքերէն հատ մը միայն պիտի ըսեմ՝ քեզի և  
այնուհետեւ ուրիշ բաներու վրայ կը խօսի. Տը  
Քուլիսիի կ'ըսէ թէ քու կինդ չափազանց բարի է:

Մէկ ակնթարթի մէջ ձեռունի բանաստեղծին  
աղօտ աչքերը լուսավառեցան, և ինք ակնուն  
զրայէն ցատկելով խանդավառութեամբ գոչեց.

— Ատիկա ճշմարիտ է, Տը Քուլիսի այդ տեղ  
իրաւունք ունի Աւօրտուօրթի նախապէս ցոյց  
տուած գորշանքը և արհամարհանքը յայտնի կեր-  
պով փոխուած էր:

Աւօրտուօրթի կողմ կուսական անունը Մէրի  
Հըքինսն էր. զիրար սիրած էին իրենց տղայու-

թենէն. բանաստեղծը չէր չափազանցեր երբ կ'ը-  
սէր:

« Մէրի երջանկութեան ուրուական մըն էր,  
երբ առաջին անգամ փայլեցաւ իմ աչքերուս առ-  
ջեւ: »

Աւօրտուօրթի կինը սոս մասնաւոր յատկու-  
թիւնն ունէր որ, մինչ ամէն մտրո՞ չէր հասնէր  
բանաստեղծին այս կամ այն արտաբերութեան,  
ինք, ընդհակառակը երկինքները կը հասնէր փա-  
մանակակից քննադատներէն մին՝ ձէՖթի, « յոռե-  
գոյն և յոռեգոյն » կ'ըսէր ամէն անգամ որ լա-  
նաստեղծական նոր հրատարակութիւն մը բնէր  
Աւօրտուօրթ. իսկ կինը կը կրկնէր. « Լաւագոյն  
և լաւագոյն »: Հետաքրքիր սնձ մը ժամանակին  
գացած ըլլալով տեսնել բանաստեղծին ներքին  
կեանքը, հարցունեցաւ իրեն թէ ի՞նչ տեսաւ անոր  
բնակարանին մէջ:

— Տեսայ ձերուկ մտրո՞ զը, պատասխանեց, որ  
իր կողմ հետ կը պարտէր պարտեղին մէջ. երկուքն  
ալ տարեքնին առած էին, և ոչորը գրեթէ կայր  
էր. բայց երկուքն ալ կարծես սիրահար և սիրու-  
հիներ էին, որոնք իրարու հետ կը սիրաբանէն,  
այնքան փափկանկատ էին իրարու հանդէպ:

\* \* \*

Իդրին Գոլէճը ձգեղէն քիչ յետոյ, Ելլի ու-  
րահարեցաւ իր ազգականներէն ազդկան մը հետ  
և երկու կողմէ ծնողները հաւանած էին Եւսա-  
կայն, կրօնական և ընկերային հարցերու շուրջ  
Ելլիի յայտնած կարծիքները այնքան խրաչեցու-

Իրաւեղանիս ծայրերէն ողբար մո-  
ւերը վայրկեանէ վայրկեան կը կրկն հրե-  
ղեն յեզուներուն ընկնող սարսափին սակ,  
եւ պատրոյգե սեւ ուրուականներ՝ քալիս-  
նայած ֆուրմերու պէս՝ շրջելու կ'եղնէ  
հոս հոն: Խաւարը իր անկիւքսակի ֆո-  
ղարկումով կը սգաւորցնէ վառ աշսա-  
նակները ու ոսկեգօծ կողերը գիրտերուն,  
եւ հոսուն նիւքի մը պէս կը յեցնէ ամէն  
անկիւն, հոգիէն դուրս ըլլայ քե ներս:

Ու այդ Աղջամուղջի սկեղ սիրապե-  
տութեան սակ, շատերու մեջ պատկեր մը  
միայն կը ճառագայթէ պատին վրայէն,  
շուսափիւռ եւ կենսանորոգ: Պատկերը  
կը ժպտի, կը խօսի, շուրջի մեռելութեան  
վրայ խանդ ու ողբերգութիւն կը սփռէ.  
օրհասական մուկերուն վերջին ճարձա-  
սիւնները կը դադրին. եւ պատրոյգե սեւա-  
մած ֆուրմերն իսկ կը հեռանան իրենց  
կարգին:

Պատկերը կը շրջի հիմա, անյողողող  
ու խեղդումներու պատին վրայէն, անհե-  
քեք բարձրութեանց վրայ բառած դիմերը  
վետրեկ կը նային անոր. նախանձը կը  
սպառե գիրեկեմ եւ հոգիի մաղձը դառ-  
նացուցած է իրենց դիմերին արտայայտու-  
թիւնը: Զայրոյթէն՝ պոռայ կը փորձեն.  
Կ'ուզեն իրենց կոռուկներով խուրճեր ու  
ծուղակներ շինել անոր անվիկանդ փայե-  
րուն առջեւ, բայց այդ անխոհեմ շար-  
ժումները իրենց գահալիճ անկումը կը  
պատրաստեն:

Եւ չնացումէն մզոտստներուն դիակ-  
նացումը գարշահոտ կ'ընէ սենեակին  
մընդոյրսը. անոնց մարմինները սասի-  
նանաքար կը սարսաղումիս եւ այդ ընդ-  
հանուր ապակիւնութեան մէջ խուկիկ

ցին ազդելը, որ ան, իր ծնողքին խորհուրդով ա-  
մէն յարաբերութիւն խղեց Ելլիի հետ: Անգլիացի  
բանաստեղծին կենսագիրներէն մէկ քանին կ'ըսեն  
թէ Ելլի այս առաջին ճախորդութեան երեսին  
ամբողջ կեանքին մէջ տառապեցաւ և տարակոյտ  
չէր ոչ, երբ իր առաջին սպերմանիկ ամուսնու-  
թիւնը կնքեց, վերքը դեռ բուժուած չէր: Օր.  
Հարբեէդ Ուէտպուր-ը անունը և գեղեցիկու-  
թիւնը միշտ կը յիշեցնէր իր նախկին սիրուհին՝  
Հարբեէդ կրօլը. Ելլիի քննադատները տակաւին  
չէն կրցած հասկնալ թէ Քուլիսի Մէրի մէջ Հար-  
բեէդի եղած ձօնը, առաջին թէ երկրորդ սիրոյն  
ուղղուած էր:

Հարբեէդ Ուէտպուր-ը Ելլիի քրոջ դպրոցա-  
կան ընկերուհին էր. Ելլի մեծ կարեւորութիւն  
ընծայելով անոր լայնախոհութեան գասեր կու-  
տար, և այն գոհացումը կ'ունենար թէ իր աշա-  
կերտուհին — հազիւ տասնութեան տարեկան — իր գա-  
ղափարներով կը խմբուէր: Հարբեէդ Ելլիի հա-  
մար հերոսային անձնութեան և զոհողութեան  
մարմնացումն էր:

« Անոր հայրը անգուժ կերպով վար-  
ուած էր ազդկանը հետ, և բռնադատած էր գոյն,  
սրպէս զի վարժարան երթալ . . . Ես խորհուրդ  
տուի սր դիմադրել իր հօրը կամքին: Հարբեէդ  
ինձի գրեց թէ ամէն դիմադրութիւն անողուած  
էր և թէ ինձի հետ պիտի փախչէր. արդարեւ  
վերջ ի վերջոյ իմ պաշտպանութեանս ապաւինե-  
ցաւ: »

Երկու երիտասարդ սիրակցորդները Նախապուրկ

բարձր մըն է որ կը բարձրանայ յաւ-  
րոյր: Ա՛ն է, պատկեր, որ կը բուր-  
վառէ անկիս ոգիով: Լայնօրէն ներդա-  
միս էր վեհակնակօրէն խորհող՝ այդ պատ-  
կերը հակագտան վերջին աղօթները կը  
կարդայ իր ուսման տնայ:

Բանասիրտը՝ \* \* \*  
արհիւն դեմ մղած  
պայքարին մէջ վերջնապէս յաղթական,  
ջախջախեց Հայաստանի յետին խորհուրդ  
խորհակները: Կողերը որ պաշտումի աւար-  
կայ մըն էր սուս, այլեւս հագար կեղ-  
ծիքի սեւեր: Եւ այդ բարոյական փայլա-  
ման մէջ դարձեալ ա՛ն էր, պատկեր, որ  
իր սպասածուս հաւաստիէ ոյժովը վեր-  
կենցաղը տուաւ քուստ հոգիներուն: Անոր  
յանդուզն անկեղծութիւնը ընկճեց եւ շի-  
թեցուց զիս, եւ անոր խօսքերը, որոնք  
մեծադի հնչունութիւնն ունեին, սարե-  
րու վրայ, ժայռերուն մէջ իսկ արձա-  
գանգեցին:

Գագին: Կեղծ բարեպաշտները, սուս  
խնասունները եւ խորհուրդ շովեկները  
զագին անեկն աշ. անոնց ճոզագոյ ճայ-  
նը չի շուիր այլեւս, ու պատկերը՝ դեռ  
իր արհամարհոս նայուածքը չկրնայ  
ցած կը դիտէ անոնց անկանոն նահանգը:  
Պահ մը բազմակները վեր կը բարձրացնէ  
ան, յաղթական կամար մը ձեւացնելով,  
եւ ստորնութեան բոլոր դարպասները  
խոնարհութեամբ կ'անցնին անոր սակեկ:  
Այլեւս հիմա իր ձեռքն է անոնց ճակա-  
սագիրը, փոքրիկ շարժում մը պիտի բա-  
ւեր կամարը փշգեղու եւ անար շախի  
մը ճանրութեամբ իջնելու անոնց գլխուն:  
Քայց կ'անցնին կարգա՝ ստակասներն ու  
դրուսանները, կ'երթան, եւ պատկերը կը

նայի դեռ, գերագոյն անձնութեան  
ժպիտովը պատկուած:

Եւ որ մը՝ երբ մարդկային սխա-  
ւեցութեան գործել տուած անպարտա-  
քիւնները ինքնին ծիծաղելի երեւան, եւ  
այսօրուան փրկոճողները խանդավառ  
պաշտողներ դառնան, ան՝ պատկերը  
պիտի ժպտի դարձեալ, պատկանոս եւ  
վեհագեցիկ: Ու այն ատեն մարտը հոգի-  
ները եւ անկեղծ սիրտերը պիտի ցնծան:

ԱՆՈՐ ԿԵՐԵՃՅԱՆ

ՀԱՅ ԴՊՐՈՒԹԻՒՆՔ

ՈՍԿԵԴԱՐ ԵՒ ՎԵՆԵՏԻԿ

Վ.Կ.

ՄԵՍՐՈՊԵԱՆ ԼԵՂՈՒՆ ԱՄԵՆԱԿՈՐՈՂ

Ահներեւ ճշմարտութիւն մըն է, այդ,  
թէ Հայոց ազնուապոյն լեզուն, որով  
թարգմանուեցաւ Ս. Գրոց մեծագոյն մասն  
ի մէջ այլոց, այսօրուան օրս ամենայնիւ  
բաւական է տոհմային գարուծեան բոլոր  
ճիւղերուն, գրականին ու գիտականին  
միանգամայն. եւ սքանչացմամբ միայն  
կրնանք զիտել՝ թէ հազար հինգ հարիւր  
տարի եւ ավելի՛ առաջ գրուած կամ խօս-  
ուած լեզու մը նոյն իսկ տասնեւհինգ  
դար յետոյ կարող կ'ըլլայ մարդկային ա-  
մէն միտք բացատրել, համազօր արդի  
կատարելագոյն երօպական լեզուաց:  
Չեմնասք կը վկային թէ ո՛չ հին Յու-  
նարէնը եւ ոչ Լատիններէն կրկերոնեան  
լեզուն կրնան մրցիլ յայսմ՝ մասին մեր  
տոհմային ոստանիկ լեզուին հետ, որ

բարձրաբերձ թախծերով ելած հասած է  
կատարելութեան բարձունքը Ե. գարու ա-  
ռաջին կիսուն մէջ: Իբրև յղկեալ և ճշգրտոյն  
լեզու՝ ունի կատարեալ քերականութիւն,  
որ բուն իսկութիւնն է. ծուծ լեզուի է,  
ինչպէս բաժն է բանասէր ոք, եւ դոր իր  
անստգիւտ անեղծութեամբ հազիւ ուրեք  
կարելի է գտնել յաջորդ գօրերու մասե-  
նագրութեանց մէջ: Իբրև մեծատուն մե-  
ծագունձ լեզու՝ ունի արեւելեան պեր-  
ճութիւն և ճոխ պէտքութիւն գաղա-  
փարաց յայտարար անուանց եւ ասաց-  
ուածոց, — եւ ոչ սոփեստական զարդոց և  
մարացածոյ ածանցմանց բազմապիսի  
խանգարուցներ, մերթ յուճակա՛նին, մերթ  
արարականին եւ մերթ լատինականին  
նիւթական ստորուկ նմանութեամբ: Եւ  
վերջապէս, իբրև յառաջգիմական կամ  
դարդացման ընդունակ լեզու՝ կ'աւանդէ  
մեզ ճարտար արուեստ պարզ, յստակ,  
կանոնաւոր ու բնական խօսողութեան,  
ինչ որ Լական նկարագիրն է այժմու  
զարգացեալ լեզուաց, եւ մ'անաւանդ  
բարդութեան ու ածանցման որոշ ու մե-  
կին կանոններ, որ այնչափ կարեւոր են  
զարդիս գիտական բացատրութեանց, եւ  
որոնց շնորհիւ է որ կարող եղած ենք  
հայացնել նոր լեզուներէ թարգմանաբար  
անուած հազարաւոր բառեր՝ զրեթէ միշտ  
յաջողութեամբ, երբ միտ գրուած է տոհ-  
մային լեզուին օրինաց:

Կը զարմանանք այսօր թէ ի՛նչպէս  
տասնեւհինգ դար առաջ գրուած լեզուով  
մը կարելի կ'ըլլայ ի հայ վերածել, զոր  
օրինակ. Լաֆօնթէնի նման առակախօս  
հեղինակի մը զլուխ — գործոցը, Քսենոփոն  
մը, Կուրտիոս մը Ֆենետի մը եւ որ ի

փոխան և հոն ամուսնացան Արտիսական օրէնք-  
ներուն ձեւակերպութեանց համաձայն: Բայց երբ  
անցան սիրոյ խանդավառութեան առաջին օրերը,  
գրամին պակասը այն ատեն ավելի շեշտուեցաւ,  
Հարեւէր օրձարուն մը աղջիկն էր, այդ պատճա-  
ռաւ էր որ Եւլիսէ հայրը ձախող ընտրութիւն մը  
կը նկատէր իր տղուն առած կինը: Երկար ատեն  
Եւլիսէ հայրը ու է գրամական օգնութիւն չբա-  
ւեր նորապատկ տղուն, միեւնոյն ըլլաքքը բռնեց  
նաև «Հրեայ Ուէսպարուքը»՝ աղջկան հայրը: Բայց  
վերջ ի վերջոյ, երկու կողմէն ալ զգացին երեւոյ  
սխալը և մասամբ ալ բաւական համարելով ա-  
նոնց կրած նեղութիւնները, տարեկան երկու հա-  
րիւր ոսկի նպատակ մը յատկացուցին:

Տէր և Տիկին Եւլիսէ Լոնտոն վերադառնալով  
սկսան տարօրինակ կեանք մը վարել. բանաստեղծը  
երկրային ինքնութեամբ վրայ չէր խորհեր, իսկ Հար-  
րիկէթ ամուսնորբեր ամուսնիկին մըն էր: Ճաշը ըստ  
բախտին կուգար կը գրուէր սեղանին վրայ. և երբ  
պատասխարու մէկ քանի հիւրեր գային և մեղէն  
կերակուր մը չըլլար ուտելիք, Եւլիսէ անմիջապէս  
կ'երթար և մէկ քանի ատակ խմորեղէն գնելով  
կը հրամայէր սեղանակիցներուն: Եւլիսէ կենդանա-  
կան անուշիկ չէր աւանդ. աբրոյի գործածութեան  
ալ հրաժարած էր: Երբ փողոցին մէջ քաղած ա-  
տենը անօթութիւն գգար, հացադործի մը խոսու-  
թը կը մտնէր և թեւին տակը հաց մը առած  
գուր կ'ըլլէր. չէր կրնար ըմբռնել թէ մարդ մը  
ինչպէ՞ս հացէն ավելի և ուրիշ բաներու պէտք  
կրնայ ունենալ:

Բայց Եւլիսէ ինչպէ՞ս լքեց այն կինը, որուն հետ  
ամուսնացած էր, զայն պաշտպանելու համար.  
ահա հարցում մը, որուն պատասխանը որոշ չէ. ը-  
սողներ կան թէ սկսեց եր կասկածիլ իր կնոջ  
հաստատմութեան վրայ. ուրիշ հաւանական  
պատճառ մըն ալ այն է թէ Եւլիսէ նոր սեր մը  
սկսած էր հիւսել՝ Մէրի Կոտլինի հետ: Այս սե-  
րը այնքան արագ մշակուեցաւ որ երկու յանգա-  
պարտ սիրահարները միասին փոխան. իսկ լքեալ  
կինը անձնասպան եղաւ: Տարի մը վերջ, Եւլիսէ  
անոր ուղղեալ զրեց շատ յուզիչ բանաստեղ-  
ծութիւն մը, բայց աւա՛ղ:

Լորտ Պայրընի համբաւն ու ընկերական բարձր  
դիրքը, իր բանաստեղծութիւններուն շոգչոզուն  
փայլը, իր ճամբորդութիւններուն վիպային  
պատմութիւնը, իր նկարագրեղ մեղամոզմութիւնը,  
այս ամենքը միասնաբար թիւրոզ հմայք մը կը  
սփռէին իր շուրջը:

Պայրըն տասնեւհինգ տարեկան էր, երբ սիրա-  
հարեցաւ Մէրի Անն Չեուօրթի, թեպէտև տարի-  
քով շատ պզտիկ էր դեռ և այժիկը զինքը զբո-  
րոցական տղու տեղ գրած էր: Այս առաջին սերը  
միտազնեց Պայրընի կեանքը: Այնուհետև բանաս-  
տեղծը սկսաւ ճամբորդել: Աթէնքի մէջ ապրե-  
ցաւ Թեոտոզա Մարքիսի հետ, որ այրել կրնն էր  
Անգլիացի փոխ-հիւպատոսին. Թեոտոզայի երեք  
սիրուն աղջիկներուն տարեցը՝ Թեթեա՛ն անմահա-  
ցած է Պայրընի գրչին տակ, իբր «Աթէնքի Կոյս»ը:  
1813ին Լորտ Պայրըն լքեց իր սկսաւ խորհել

ամուսնութեան անհրաժեշտ պէտքին վրայ և իր  
լարեկամներէն մէկուն ըսաւ թէ Օր. Միլպէնքը  
կնութեան պիտի խնդրէ: Բարեկամը առաջարկեց  
ուրիշ կին մը և նոյն իսկ յանձն առաւ առաջարկն  
ինքն ընել: Աստու մը մինչ երկու բարեկամները  
միասին նստած էին, մերժումը պարունակող պա-  
տասխանագիր մը եկաւ:

— Տեսա՛ր, ըսաւ Պայրըն, թէ վերջապէս Օր.  
Միլպէնք պիտի ըլլայ իմ կինս. ես անոր պիտի ա-  
ռաջարկեմ:

Արդարեւ, ըսածին պէս ալ ըրաւ. 1815 յուն-  
վար 10ին Պայրըն այսպէս կը գրէր Թոմաս Մարքի-  
սին:

«Այս շաբթու ամուսնացայ. մեր զիւղին եւ  
ընցը պատկեց մեզ. «Մօրնիկ Բօսը» թերթին ալ  
ծանոյց մեր ամուսնութիւնը:»  
Բայց պատկին յաջորդ առաւուն իսկ դառն  
յուստիարարութիւն մը պատեց զինք, թէպէտեւ  
ան այսպէս կը գրէր իր մէկ բարեկամին. —

«Սուիքթ կըսէ թէ խելացի մարդ մը բնաւ  
չամուսնանար. բայց յիմարի մը համար, կը կար-  
ծեմ թէ ամուսնութիւնը ամէնէն անուշ բանն է  
ապագայ վիճակներու համար: Իմ համոզումով  
մարդիկ պէտք է պայմանագրութեամբ ամուսնա-  
նան. բայց կատարելապէս վստահ եմ թէ ես իմ  
պայմանագրումս պիտի վերանորոգէի, նոյն իսկ եթէ  
յաջորդ շրջանը իննսուն և ինը տարուան համար  
ըլլար:»  
Աւա՛ղ. իր պայմանագրումը շուտով պիտի ա-  
ւարտէր: Տարի մը վերջը Պայրըն «կը պայքարէր  
ամբողջ աշխարհի և իր կնոջ հետ»: Այս և կին  
իրարու յարմարած չէին բնաւ:

(Շարունակելի)

կարգին. նոյն իսկ էմիլ Զօլան, զուտ գաղղիական մտքի այս նորագոյն արտագրութիւնը. զոր իրրեւ փորձ (քանի մը հատուածներ միայն) թարգմանած է Տօք. Սեւեան փաշա՝ ցոյց տալու համար թէ ի հարկին Զօլան անգամ կարելի է խօսեցնել Մեսոպոտամիայի լեզուով, եւ աւելորդ է բնի՝ թարգմանած է մեծ յաջողութեամբ, ինչ որ հետաքրքիրք կարող են տեսնել Պատկեր Աշխ. Գրականութեան Բ. Հատորին մէջ: Եւ նոյն իսկ զուտ դիտական հատուածներ, առ ի փորձ թարգմանուած են ճաշակի մէջ գաղղիերէն լեզուէ բառ առ բառ թարգմանութեամբ, բայց բոլորովին հայացած, մինչեւ կարծել թէ հայերէն վարդապետած ըլլայ հեղինակը: Ահաւասիկ ճաշակ մը այդ թարգմանութեանէն:

«Եւ արդարեւ զի՞ առնել, զիս՞րդ դամադիտ լինել հիւանդութեանց, յորժամ բնախօսութիւն չընցանիցէ մեզ ճշդիւ գտակաւ գործնուած նոցա և զպատճառս. կալ և մարտնչէ՞լ ընդդէմ նշանաց հիւանդութեան՝ առ ի հաճելոյ զարդար նեղարտութիւն հիւանդացելոյն: Այլ ո՞ ոչ իմանայ թէ այս սածուսն անհասնար սոյն՝ նման է, յորժամ գուն որ դնիցէ սփոփել զցաւս զոր դործէ ի մարմնի. տարր ինչ օտար՝ առնոց զնա հանել անկո ջանալոյ: Հնորէր դոնեւոյ դիւր առնել ի ցաւոց, և այնու օգտակար ցաւածին լինել. այլ և այն իսկ չվճարի յաճախ Արիւնհանութիւն (saignée) դիւրե սորց ի թորացաւէ տառապնցին. այլ յաւելու մեծապէս զպտտահարս մահու: Գարձեալ, որպէս ասէն փորձ և կիրթ արտախօսք (pathologiste), բաղում են հիւանդութեանք զոր թորուլ առանց դեղոյ չէ ինչ փնտասկար՝ քան զտածութիւն այնպիսի յորում ամենայն մթին է և անյոյստ:»

Աւրիչ հատուած մըն ալ, աւելի զիտական.

«Տուր անկանել մարմնոյ իմիք ծանու ի բարձուէ. որպէս յորժամ գնդակ մի կապարեայ հոսիցի յերկիր, ընդ հոսելն անդէն կտփցի ի շարժմանէն որ հոսէրն զնա ի վայր, այլ ջեռուսցու իսկ և իսկ: Եւրժուսնն որ կորիցէ առ աջօք՝ դառնայ արդեամբք ի ջերմութիւն. զոր թէ ամփոփիցես նովին ջերմութեամբ մարմնիցն անդրէն վերացուցուցուել զգնդակն ճշգրտիւ ի բարձրութիւն անդր ուստի անկանու Ապր քանի՞ծութիւն ջերմութեան՝ զոր ծնուցանիցէ բախիւն գնդակին՝ գտցի ճշդիւ հաւասար քանի՞ծութեան շարժմանն կորուսելոյ: Եթէ կտփցի երկիր յընթացից իւրոց, ջերմութիւնն որ ծնանիցի ի շարժմանն դարձարելոյ՝ բաւական լիցի դարձուցանել զնա ի շոգի:»

Հետաքրքիր էի գիտնալ թէ կիւսթավ լը Պօնի այս գիտական հատուածը ինչպէս կը թարգմանուէր ժԹ դարու գրաբարով Վենետիկի ակադեմիկեաններէն:

Եւ բաց աստի, Ե դարու ռակեզինիկ լեզուն մարդկային խօսողութեան ամէն տեսակին, զրական ամէն սեռերու, կրնայ պատշաճիլ վայելչապէս, պինդ ու կուռ դասականէն մինչեւ ընտանեկանը, մինչեւ ժողովրդական հասարակ բացասութիւնները, եւ ոչ ուրեք կը գեղեւի անձարակութեամբ կամ վարանմամբ: Ս. Գրոց պարզ մասին լեզուն, ընդհանրապէս Աւետարանները, վկայ են ըսածիս, եւ դարեւ

րու ընթացքին մէջ երբեք հարկ տեսնուած չէ յունարանութեամբ կամ յատի նարանութեամբ սրբագրել Աստուածաշունչը, վասն զի իրրեւ ծիսական լեզու անիմանայի չէ մնացած ժողովրդեան նաեւ անուս խաւերուն: Ոչ հելլենաբանք եւ ոչ լատինաբանք համարձակած են գրիչ դպցնել Հին ու Նոր կտակարանաց լեզուին, որ մասնակին եղծումներէն անեղծ ու անարատ հասած է մեզ, եւ ա՛լ մեր կեանքին հետ խմորուած է անբաժան կերպիւ, եկեղեցական նուիրագործմամբ: Թող թէ բանասիրական տեսակէտով ալ ունի մեծ արժէք, եւ իրրեւ գեղեցիկ լեզու՝ անհամեմատ հրապուր:

Կ'ուզեմ զիտել տալ նաեւ թէ մեծանուն Գարագաշ, որին աչի՞ հա՛ւար, որուն դասական կուռ լեզուն յայտնապէս կը տեսնուի իր նախկին թարգմանութեանց կամ գրուածոց մէջ, լեզու մը յար եւ նման Եղնկի, Եւսերիտի կամ Ոսկեբերանի. — եւ ասոր համար էր որ Հ. Ղազիկեան կատարելուն անուանած էր այս նմանութիւնը Բագրատունիէն թելագրուելով. — նոյն ինքն Գարագաշ, որ 1842ին թարգմանած էր Բոսուէն եւ Ռասինը դասական սքանչելի հայկարանութեամբ, գիտցած է ի հարկին գրել նաեւ սքանչելի պարզութեամբ, շնորհիւ անշուշտ Մեսոպոտամիայի լեզուին ջնաշխարհիկ յատկութեան, որով կարելի է դասական լեզուին բարձունքէն իջնել զրական ընտանի մակարդակին վրայ, առանց դեղոյ եւ շնորհաց հրապուրէն բան մը կորսնցնելու: Տեսանք երկու նախորդ յօդուածներու մէջ Գարագաշի թարգմանութիւնները կամ ինքնագիր գրուածները. տեսնենք այժմ 1887ին ճաշակի մէջ հրատարակած իր «Հայ Մատենագրոցի» խորագրով գրութեանէն փոքրիկ հատուած մը, զոր պիտի արժէ բաղդատել իր դասական թարգմանութեանց կամ գրուածոց հետ, խելամուտ ըլլալու համար Մեսոպոտամիայի լեզուին անհամեմատ կարողութեան . . . ճարտար ձեռքերու մէջ.

«Յետ խօսելոյ, յառաջնում միտմեայ շրջանի անդ ճաշակիս, զպտտութեանէ ծննդեան և աճման Հայ լեզուին, չէ ինչ անդէպ, նա՛ կարի իսկ վայելուչ, ճառել յերկրորդումն զարդեանց այնքաճման, այն է զՀայ մատենագրութեան, անգտին ի ժամանակէ անտի անգիւն փպտտութեան, մինչեւ ի գրովն առ թարգմանչօք, և անտի մինչեւ առ մեզ: Այսպիսի ջան վաստակոյ, որպիսի մերս է, չպարտէ, որպէս կարծեմք, աւելորդ իմն և դուզնորքայ թուել որոց ցանկանն գիտել զպտտութիւն, նա՛ մանաւանդ տեսնել իսկ իրրեւ աջօք զհետ անցից լեզուին յընթացս այնչափ յեղափոխ ժամանակաց, որ վեր ի վայր հարեալ եղծին զմենայն որ ինչ միանգամ բուն էր և հին և արդարեւ տոճայլին:»

Ահա համեղ պարզութիւն լեզուի, անհագեցիկ հայերէն, որ սակայն ըստ Հուսթեան նոյն եւ նման է Ե դարու դասական հայերէնին, անսպիւռ քերականու

թեամբ եւ յստակ ու զիւրմաց կարգով, թէ եւ վեր ի վերոյ թուի այնպէս այլազան եղնիկէն կամ Եւսերիտի թարգմանութեանէն: Արեւելեան լեզուի պերճանքը ո՛չ ամէն նիւթի կը պատշաճի եւ ոչ անհրաժեշտ պայման մըն է ընտիր հայերէն գրելու. ըստ տեղոյն եւ ըստ նիւթին հանգամանաց հրաժարիլ պերճանքէ՝ ոչ միայն չի նուազեցնէր գրուածքին հրապուր, այլեւ յաճախ ճշգրութիւն եւ շնորհ կ'ընծայէ գրութեան, թարգմանութիւն թէ ինքնագիր, ինչպէս սովորաբար աշխարհիկ լեզուի մէջ. հակառակն է յաճախ որ կը խրթնեցնէ գրուածքը եւ կը տանի մինչեւ սոփեստութիւն. իմաստը լեզուի գեղեցկութեամբ զարգարելու թախանցիկ հնարամտութիւնն է այսինքն, զտղափարի աղքատութիւնը պարզապէս, ինչ որ այլ եւս չի զօրեւ արդի ժամանակաց մէջ:

Քանի որ կանուոն է Աւետարանի լեզուն, — եւ պիտի մնայ կանուոն ցորչափ տեւէ բաւէ Հայ. Եկեղեցին, — զրաբար լեզուով մատենագրելու գեղեցիկ օրինակը պիտի ունենանք մեր աչքին առջեւ, մեր ականջին տակ, երբ հարկը պահանջէ: Աւետարանը, որ Գրիստոնէութեան հոյակապ թուումն է արտաքին հոսանաց դէմ, իր հայերէն չքնաղ թարգմանութեան մէջ պիտի մնայ միշտ նաեւ հզօրագոյն թուաբը լեզուական օտարտի խորթութեանց դէմ իր հայեցի անստերիւր հանգամանօք, եւ պիտի ըլլայ նոր հայերէնի զարգացման զլիսաւոր տարերքներէն մին իր անմոլար առաջնորդութեամբ, իրրեւ փարոս լուսապայծաւ, որուն լոյսէն հարկ է թէ օգտուինք առ հասարակ, նոյն իսկ երբ կը գրենք աշխարհիկ լեզուով, — գրական աւելի բարձրագոյն վախճաններու վերապահելով հին դասական պերճ լեզուն, երբ տեղի կայ պերճութեան, կամ, Սյտրնանի բացատրութեամբ, «Երբ գեղեցկութիւնն ի հանդիսի է»:»

**Յ. ԳՆՈՐԳԷՆ ՎԵՐՋ**

Յ. Գ. Նախորդ (ԺԲ) յօդուածիս երրորդ սիւնակին 11րդ սողին զխոսքս բառը պէտք է կտրուի զխոսքս:

**ՊՈԼՍՈՅ ՇՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՅՈՒԹՈՒՆՆԸ**

Անձրեւները առատ են, խողակը լաւ է, ափիտը յուսալից, պոստամենները աղէկ հունձք կը խոստանան, բաժապկը յարատեւ կերպով բարձրանալու վրայ է, եւ դեռ կարգ մը անվերջանալի . . . լուրեր, որոնց արձագանք եղան ատենէ մը ի վեր տեղական թերթերը պտրեբարբար: Աս մէն գործի մարդոց վրայ այս զարնան լուրերը ազդեցութիւն մը ըրին ամբողջ յուսատու եղանակի միջոցին, և սակայն զժբազդութիւնը հոն է որ ակնկալուած

գործառնութիւնները չունեցան ցարդ այն հանգամանքը զոր մամուլը տալ ուզած էր անոնց, անգիտակցաբար անշուշտ: Հոս տեղը չէ ոչ ալ յարմար առիթը՝ մեր մամուլին մէկ մասին կարգ մը թերութիւնները քննադատելու, մանաւանդ որ այդ լուրերը հազորդելու մէջ յայտ եկած անձեռնհասութիւնը եւ անշրջահայեցութիւնը շատ ակնհարեւ ու ամէն ընթացողի ծանօթ ճշմարտութիւններ են: ուստի կ'անցնիմ իմ ընդհանուր տեսութեանս՝ Պոլսոյ հրապարակին վրայ:

Այս օրերս արմտիքի գործառնութիւնը շատ աննշան են, վասն զի անցեալ տարուան հունձքը, զոր օրինակ էսկի շէնիւրի մէջ, ժամանակէն առաջ ուղարկած է, եւ մինչեւ անգամ հոն ուղարկու համար պէտք եղած ցորենը հիմայ ուրիշ տեղ կը հայթայթուի. նոր հունձքին դալով դեռ 15-20 օրուան կը կարօտի վասն զի կալի դեռ նոր սկսած են:

Միւս կողմէ խողակի հունձքն ալ ամէն տարուէն աղէկ, առատ եղաւ, Պրուսայի բերքը 14-15 զրուշի քիլօն ծախուեցաւ, այնքան առատ էր հունձքը որ դրամ չի բաւեց նոյն իսկ Պանքաներուն, խողակ գնելու համար Յաւալին հոն է որ անկարելի եղաւ քանի մը դրուշ աւելի գնահատել տալ թուրքիոյ այս տատ րերքը, մինչդեռ անդին, Ամերիկա կը յաջողի բամպակին ահագին հունձքը կարենալ գնահատել տալու համար, ազգու միջոցներ ստեղծել. ասիկա տեղացիներուն մէկ անձարակութիւնն է, որմէ Եւրոպա միշտ կ'օգտուի. Նիկոմիդիոյ գիծը թէեւ ի սերգրան Պրուսայի չի հետեւցաւ այսինքն 15-17 զրուշ գին կ'ուղէր, եւ սակայն հիմայ անոնք ալ տեղի տուին եւ Պրուսայի գիներով անոնք ալ բաւական վաճառումներ րրին:

Թիֆլիսի գործառնութիւնը յաջող գացած էին մինչեւ ապրիլ. անկէջ ի վեր Եւրոպայէն խնդրանք չկայ, որով գրեթէ գործ ալ չկայ:

Արիւնի լուրերն աղէկ էին թէեւ, ալ սակայն Էսկի շէնիւրի եւ Պոլսու հունձքը եղեամէն բացարձակապէս վնասուած ըլլալը կ'իմանանք, որով միւս տեղերու բերքի մասին ալ տակաւին ստոյգ լուրերու կը կարօտինք:

Գործառնութեանց այս ընթացքը թուելէ վերջ, կ'անցնիմ Եւրոպական հրապարակին: Ամերիկայի շահագէտները համաձայնած՝ բամպակի դրոսը մը կազմելու վրայ են, հրապարակին զէկը իրենց ձեռքն է հիմայ, զինքու ելեւէջը անոնց քմահաճօքէն, անոնց խաղերէն ու հեռատես հաշիւներէն կախում ունի: Այն ամէն ֆապրիքաները որոնց նախնական նիւթը (matières premières) բամպակն է, զիւրին է անշուշտ երեւակայել թէ ինչ կացութեան մէջ կը գտնուին հիմայ անոնցմէ ոմանք գործադուրի մէջ են այս օրերս, եւ կամ շարժը քանի մը օր միայն կը բանին, որով հարկադրուած՝ բամպակի գնոյն համեմատութեամբ գիներնին բարձր ընել, այնպէս որ թէ՛ բամպակիղէնի (մանիֆաթուրա) եւ թէ՛ մանածեղէնի վրայ ընդհանուր գնոց բարձրացում մը յառաջ եկած է ներկայիս:

Հակառակ եւրոպական հրապարակներուն վրայ տիրող սղութեան հոս, Պոլսոյ հրապարակը եւ թէ գաւառները շատ յամբարար ազգուիլ սկսած են գիներու յառաջացումէն. ասոր ալ պատճառը ընդհանուր գործառնութեանց նուազ ոգեւորուած վիճակ մը ունենալն է, եթէ լաւ առեւտուր ըլլար, սթօքը պիտի պակսէր անշուշտ, եւ հետեւաբար նոր բարձր գիները մեր հրապարակին վրայ պիտի տիրէին. նուազ գործառնութիւն տեղի ունենալուն պատճառները վերը պարզեցի, մէջ բերելով մեր երկրին զլիւսուոր բերքերուն գեռ մէջտեղ ելած չըլլալը. մինակ խողակը դրամի վերածուեցաւ ինչ որ ասոանձինն չի բաւեր ընդհանուր գործառնութիւն առաջ բերելու համար. ամէնէն աւելի արմտիքն է կարեւորը, որով կալի եղանակէն վերջ մեծ գործառնութեանց յոյս կայ:

Պոլսոյ վաճառականներէն շատեր մեր հրապարակի ընթացքը առանց ուսումնասիրելու, գործերու նուազութիւնը գիներու բարձրութեան վերագրելով, առիթ կը փնտռեն միշտ յոռի գիներով ապրանք ծախելու, ինչ որ վաճառման քանակին վրայ հիւլէի չափ ազդեցութիւն մը այսինքն յաւելում մը առաջ չի բերելէ զատ, հրապարակին վրայ աններդաշնակութիւն մը գոյացնելուն պատճառ կ'ըլլայ. զատապարտելի ընթացք մը, որուն մասին հոս խօսիլ պարզապէս կրկնութիւն մը պիտի ըլլար ժամանակին արդէն այս միեւնոյն սրեւակներուն մէջ գրուածներուն:

Գործելու նմանօրինակ կերպը փոխանակազիր քաշող ու ծախող վաճառականներուն ալ փոխանցուած ըլլալ պիտի կարծուէր անշուշտ, երբ վերջերս օրաթերթի մը մէջ երեւցած փոխանակազիր միջնորդի մը մէկ տրատուելը լսելէ վերջ, շուրջէր ատոր պատճառները իմանալ եւ ըստ այնմ համոզում գոյացնել: Փոխանակազիր վաճառականները ուղղակի գնող վաճառականներուն զիմելու հարկադրուել են. իրաւունք ունին անշուշտ, վասն զի, ինչպէս ուրիշ առթիւ ալ ըսած եմ, մեր հրապարակին վրայ փոխգրի միջնորդ չկայ, ամէնքն ալ վաճառականը չի խորհելով միշտ իրենց միջնորդչէքը շատի բերելու կը ջանան, եւ յաճախ ատոր համար իրենց խոստումներուն արէր չեն ըլլար, վաճառականները իրարու կը ձգեն, վէճերու պատճառ կ'ըլլան. ասոնց առաջը առնելու համար է որ շատ մը վաճառականներ ուղղակի փոխ գիր ծախելու հակամէտ են. կ'ընդունիմ միջ-

նորդին գոյութեան պէտքը, պաշտպանած եմ արդէն շատ մը առիթներու մէջ անոր իրաւունքները. Բայց բուն միջնորդը, իր գործին գիտակից միջնորդը զժրագրաբար մատով կը համարուի մեր հրապարակին վրայ. անոնցմէ շատեր իրենց ծախած փոխքին քաշող անձամբ իսկ չեն ճանչնար. ո՞վ կրնայ պարտաճանաչ եւ պատուոյ նախանձախնդիր միջնորդին գերը ու բանալ, միջնորդ մը որ ի ձեռին ունի ամէն կարգի թուղթեր, կատարեալ տեսակով (assortiments) եւ դանազան աբսորբօյով (appoints), միշտ կարող է իր յաճախորդը եղող վաճառականը գոհ ձգել, մինչդեռ այս վերջինը ուղղակի գործելով զժուարութեան պիտի մատուէր իր ուզած տեսակներովը գամպիլ կարենալ հայթայթելու համար, միջնորդի կարեւոր տուներ կան մեր հրապարակին վրայ, մանաւանդ Ղալաթիա, որոնք միջնորդի անունէն փրկուած, տակաւ Սնդանաւորական Տուն (Maison de Banque) ճանչցուելու վրայ են. ասոնց գործառնութիւնը անքննադատելի է. միչդեռ անդին կան կարգ մը ոտքի վրայ շրջուն միջնորդներ, որոնք գործ կարգի դնելէ աւելի, գործ աւելու ընթացքն էր որ մէջ բերած էի ատենօք:

Այս կարգի շրջուն փոխանակազիր միջնորդներն են, որոնք վաճառականներու կողմէ իրենց նկատմամբ ի գործ դրուած ընթացքէն բնականաբար զժգոհացած, աղերսագիր տուեր եւ Առեւտրական Սենեկին ուշադրութեան եւ նկատուման յանձնարարեր են այս խնդիրը. եւ սակայն Պոլսոյ Առեւտրական Սենեակը պէտք եւ դած հակիրճ պատասխանը տուեր է անոնց, յայտարարելով թէ՛ բան մը պահանջելու համար նախ պահանջելու իրաւունքը ունենալու է որ ուրիշ եղանակով չըլլար, բայց եթէ օրինական տուրք մը տարեկան 1/4-1 օսկի վճարելով. խնդիրը հոս կանգ առած է. ասկից ալ քայլ մը անդին չի կրնար երթալ, մեր միջնորդներուն մէջ կամքի ակերբը թուով քիչ են. իրենց գիտողութիւնը այն ատեն միայն նկատողութեան կ'առնուի, երբ ամէն բանէ առաջ առեւտրական ամենատարական եւ սակայն անհրաժեշտ օրէնքները յարգել գիտնան կամ ուղեն:

Խ. Պ.

ՄԱՐԿՈՒ ՄԸ ԿԵՐԱՆՆԵՐԸ

Վիֆօնի քը Վ.Ե.Յ.Յ. Քիլիլ կը տեղեկագրէրէր, Եւսակիւր մը 2 ու կէս ժամուան մէջ կեսեւեակները ցուած է.

- 288 ոսրէ
- 1 գաւնուկ
- 1 պիճրէր
- 1 փոք լեցուած հաւ
- 1 կարմրած սագ
- 8 կարիճ
- 1 պնակ կրակ
- 5 օր գինի

Ինչպէս նաեւ Եւս մը տեսակ ըմբիւրներ եւ կերամեքուրն համեմատութեամբ հաց:

# ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՑ

ԲԱՆԿՈՒԱԼՏՕ ԷՄԸՐՍՈՐ  
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԵՄ ԽՈՐՀՈՂԸ

Ամերիկեան համալսարանի մը նախագահը, մայիս 24ին բանախօսութիւն մը ըրաւ, նիւթ ունենալով «Էմբրօն, Տեսանողը»: Այդ ճառը շատ խաղաղաւ գնահատական մըն է Էմբրօնի՝ իբր տեսանող եւ կանխատեսող, նախագահ իլլրդ մարգարէական յատկութիւն կը վերագրէ Էմբրօնի, մտաւորական երեք տեսակ գործունէութեան մէջ. Դաստիարակութիւն, Ընկերային կազմակերպութիւն եւ Կրօնք: Էմբրօնը աւելի սոգորուած էր մարդաբէական ոգիով եւ բարեկարգութեան ներշնչող մըն էր. քան թէ անձնագէտ բարեկարգիչ մը: Իր կեանքին ամբողջ իմաստասիրութիւնը ընդլայնուած կը տեսնենք այն ատեն երբ արդէն քառասուն տարեկան էր, եւ արդէն Էմբրօնը 1843էն ետք բան մը չըրեց. այդ պատճառաւ է որ իր իմաստասիրութեան նախնական արտայայտութիւնը չենք տեսներ այդ թուականէն առջի օրագիրներուն, քարոզներուն եւ բանախօսութիւններուն մէջ:

Ակտիւ զաստիարակութեան, Մր. Իլլըզ կ'ըսէ թէ Էմբրօնը կրցաւ յստակօրէն տեսնել այն որուն վրայ շատ քիչեր կրցած են զազաւիար մը կազմել այսօրինքն թէ՛ Էմբրօնը զպոզը կը նկատէր իբր լաւագոյն քաղաքակրթիչ ազգակը, յամառ աշխատութեան յետոյ, եւ իբր միակ ապահով միջոց՝ յարատեւ եւ յառաջդիմական բարեկարգութեան մը համար: Էմբրօնը մեծ հաւատք ունէր նաեւ ձեռագիրն աշխատութեանը շնորհիւ մարդոց ստանալիք զաստիարակութեան: Աշխատութիւնը, կ'ըսէր, Աստուծոյ զաստիարակութիւնն է: «Մարդ մը պէտք է ազարակ մը կամ մեքենական արհեստ մը ունենայ իր զարգացման հասնելու համար»:

Աստիցմէ զատ Էմբրօնը կը շեշտէր մարմնամարզական խաղերու կարեւորութիւնը, ինչպէս նաեւ բարեկրթութեան պէտքը: Ամերիկացիները դեռ այսօր միայն սկսած են գործադրութեան դնել այն իմաստուն խորհուրդները, զորս Էմբրօնը յայտնած էր վաթսուն տարի առաջ. Ամերիկացի մեծ խորհուրդին կանխագուշակի կարողութիւններն այն ատեն աւելի պիտի կարենանք գնահատել, երբ նկատի առնենք անոր յայտնած կարծիքները կըրթութեան ապագային վրայ, այնքան մանրամասնօրէն բացատրուած:

Առանց կէտ առ կէտ հետեւելու Մր. Իլլըզի վերլուծումներուն՝ ի մասին Էմբրօնի կատարած նախագուշակութիւններուն՝ ընկերային կեանքի նկատմամբ, մէջ

կը բերենք հետեւեալ հատուածը, զոր Էմբրօնը գրած է յիսունեւվեց տարի առաջ, ցոյց տալու համար անոր հեռատեսութեան ամէնէն ցայտուն մէկ օրինակը:

— «Արդ, տես՛րք, թողէք որ իմ կարծիքս յայտնեմ դարաւոր Անգլիային նկատմամբ. այն Անգլիային, որ տէրն է ստացուածներու, պատիւներու, յաղթանակներու եւ որ անդամանելի կերպով շրջապատուած է բազմաթիւ հին սովորոյթներէ, որոնք չեն կրնար փոխուիլ մէկէն ի մէկ. այն Անգլիան, որ առեւտրական գործառնութեանց եւ անցքերու ճնշման տակ, նոր եւ անհամար ձեւերու, շինութեանց եւ արուեստներու, մեքենաներու եւ մրցակից ազգութեանց միջեւ կ'ապրի, — ես կը տեսնեմ զայն՝ անվճատ, զօրաւոր, բայց միեւնոյն ատեն լաւ յիշելով անցեալին մէջ իր տեսած սեւ օրերը:

Բայց Էմբրօնի կարեւորագոյն դերը կրօնքին մէջ է ուրիշ ոչ մէկ բանի մէջ կրցաւ այնքան զօրաւորապէս կանխագուշակ ըլլալ եւ աւելի ճշգրտօրէն յայտնել ապագայ վիճակները մարդկային մտքին եւ գատողութեանց:

Էմբրօնի համոզումն եւ ուսուցումն այն էր որ կրօնքը բացարձակապէս բնական է եւ ո՛չ թէ դերբնական, եւ թէ բոլոր դարերու մէջ նախագուշակներ ծնած են. իր տեսակէտով Յիսուսի կեանքը եւ գործերը ամբողջովին կ'իյնան մարդկային փորձառութեան սահմանին մէջ: Էմբրօնի վարդապետութիւնը ընչեց այն խտրականութիւնը, որ դոյութիւն ունէր աշխարհիկին եւ նուիրականին միջեւ: Իրեն համար ամէն ինչ նուիրական էր, ճիշդ ինչպէս որ Տիեզերքը կրօնական էր: Ներշնչուած, Էմբրօնի կարծիքով, դերբնական ոյժի մը փոխանցումը չէ անհատի մը, այլ յարատեւ կերպով ամէն մարդու մէջ ներմուծումը այն «Աստուածային ոգիին», որ կը ներշնչէ բոլոր մարդիկը»:

Կրօնական քննադատութեան մասին ըլլալիք բոլոր վիճարանութիւնները եւ ազգայ հակառակութիւնները Էմբրօնը նախագուշակած է իր The American Scholarին մէջ:

ԿԵՆՏԱՆԻՆԵՐԸ ԵՒ ԲՈՅՍԵՐԸ ԿԸ ԽՈՐՀԻՐՆ

Հարվարտ Գոյէճին մէջ երկրաբանութեան ուսուցչապետ Շէյլըր կրկին անգամ կը յուզէ այն կարեւոր հարցը թէ՛ բոյսերը եւ կենդանիները կը խորհին: Հարբըս Մեկեգիլին մէջ այս առթիւ իր յօդուածին նիւթն է «Կենդանական եւ բուսական իմացականութիւն»: Բրօֆ. Շէյլըր կ'ըսէ.

«Բնական պատմութեամբ զբաղող գիտունները տակաւ կը յարին սա դադափարին թէ՛ ո եւ է տեսակէ իմացականու-

թիւն մը գոյութիւն ունի բոլոր գործարանաւոր կենդանիներուն մէջ, սչ միայն անասուններուն, այլեւ ամէնէն ստորին աստիճանի բոյսերուն մէջ» Հետեւաբար բնապատմագէտներուն ցարդ ընդունած այն տեսութիւնը թէ բոյսերը եւ կենդանիներէն շատերը մեքենական կերպով ինքնին կը շարժին, աստիճանաբար տեղի ինքնին կը շարժին, աստիճանաբար տեղի կուտայ եւ իմացականութեան վարկածը կուգայ բացատրել կենդանական աշխարհին գործունէութիւնը:

Անգլիացի գիտնականը կը հաւատայ թէ «Շիմպանզէ մը կը խօսի, բայց թէ անիկա գիտակից է թէ՛ ոչ իր խորհելուն, ասի հիմնուած է այնքան զօրաւոր ապացոյցի վրայ, որքան այն կարծիքը թէ արեւը իր ընթացքին մէջ քիմիական օրէնքներու կը հպատակի» Կենդանական աշխարհին ամէնէն բարձր աստիճանին վրայ գտնուող արարածներէն սկսելով եւ հետզհետէ վար իջնելով, Բրօֆ. Շէյլըր չի գտներ այնպիսի կէտ մը, ուր իմացական գործողութիւնը տեղի տայ եւ ինքնաշարժ մեքենականութիւնը տիրէ: Մինչեւ իսկ նախակենդանիները (protozoa) այնպիսի գործողութիւններ կը կատարեն, ինչպէս շարժում, կերակրում, բնակարանի ընտրութիւն, եւլն., որոնք ոչ մէկ կերպով էապէս կը տարբերին բարձրագոյն կարգի ողնայարաւոր կենդանիներուն կատարած նմանօրինակ գործողութիւններէն:

Իր այս յանդուգն տեսութիւններ պարունակող յօդուածը սա պէս կ'իզդրակացնէ Բրօֆ. Շէյլըր. «Նկատելով որ պատճառներ ունինք հաւատալու թէ բոյսերը կենդանիներուն պէս սերած են միեւնոյն նախական տարրէն, չենք կարող ուրեմն ըսել թէ իմացականութիւն չունին անոնք: Ընդհակառակը, ցարդ մեր կատարած քննութիւնները կը հաստատեն այն կարծիքը թէ կենդանական աշխարհին ամէն կողմը, այն իմացականութիւնը, որ մարդուն միջոցով կ'արտայայտուի ամէնէն զօրաւոր եղանակաւ մը, կը գործէ նաեւ ամենուրեք»:

Կը յիշուի թէ վերջերս անգլիական համալսարանի մը մէջ դասախօսող հոգեբանութեան ուսուցչապետ մը կը պնդէր թէ մամանակակից գիտութեան բռնած ուղղութիւնը կը ձգտի՝ Բնութիւնը նկատել իբր ընկերային զգայնականութիւն մը: Հին վարդապետութիւնները տակաւ կը վերադառնան, աւելի ապահով հիմք մը վրայ հաստատուած:

ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏԻ ՄԸ ՊՏՈՅՏԸ  
ԹՈՒՆՈՒՋԻ ՄԷՋ

Անգլիացի արուեստագէտ մը վերջերս պտոյտ մը կատարած ըլլալով Թունուզի

մէջ, իր տպաւորութիւնները սա պէս գրի առած է.—

Թունուզ այցելելու նստակալով ճամբայ ելլող արուեստագէտ մը, եթէ կուգայ Թրանսայի հարաւային քաղաքներէն եւ կամ Միջերկրականի նաւահանգիստներէն, Թունուզ հասնելով շատ խորունկ տպաւորութիւն մը պիտի կրէ տեսարաններուն նորութենէն: Մարսիլիոյ եւ Թունուզի մէջ գտնուած տարբերութիւնը աչքառու է: Մինչ Մարսիլիոյ մէջ, տուները իրենց ճերմակ կամ դեղին ճակատներով եւ կարմիր տանիքներով կապոյտ երկինքն ի վեր կը բարձրանան զուարթ երեւոյթով մը, Թունուզի մէջ այցելուին վրայ ձրգուած անմիջական տպաւորութիւնը փափուկ ներդաշնակութիւն մըն է, ստոր պատճառը սպիտակ եւ սարահարթներով տուններն են, որոնք հանդարտորէն կը բացուին կապոյտ երկինքն ի վեր: Ճշմարիտ է որ Մարսիլիոյ մէջ աւելի խանդավառութիւն եւ շարժում կայ, բայց այն տեղի բնակիչներուն մութգոյն եւ պաշտօնական հագուստները սեւ ընկած մը պէս կ'երեւան պատկերին վրայ:

Թունուզի մէջ ոչ մէկ բան կը խանգարէ ներդաշնակութիւնը: Փողոցներուն մէջ երթեւեկող բազմութիւնը միշտ զուարթ թրթռացումներ ունի: Ալժերիոյ մէջ այնքան միօրինակ տեսարան մը պարզող պուրնուզներուն տեղ, Թունուզի մէջ այցելուին կը գտնէ գոյնով ու ձեւով ամէնէն այլազան տարազները: Պատահարար Հրէուհիներ կ'անցնին իրենց ամէնէն պոռոտ գոյններով: Թունուզ կատարելապէս «Արեւելքի ծաղիկն» է, ինչպէս Արաբները կ'անուանեն զայն բանաստեղծօրէն:

Սառն թաղին մէջ կը բնակին եւրոպացիները, այդ թաղը կատարելապէս աշխարհաքաղաքացիական երեւոյթ մը ունի, հաստաչէն տուններուն ընդարձակ պողոտաներուն վրայ հաստատուած են բազմաթիւ սրճարաններ, ուր Գնչուհիներէ կազմուած խմբերգներ կը նուագեն, ասոնք բազմաթիւ եւրոպական քաղաքներու նուագախումբերուն, բաւական յաջող են: Թունուզի մէջ չէնքերը ընդհանրապէս չիւնուած են արարական ուժով, որ թէ՛ ճարտարապետական եւ թէ՛ գեղեցիկ է: Ամէնէն գեղեցիկ չէնքերէն կարելի է յիշել Արդարութեան Պալատը, Ալլայուի Գոլէճը եւ Քաղաքային Հիւանդանոցը:

Մայր-Եկեղեցին ալ, որ մաւրիտանական իւզուանդեան ոճով շինուած է, հաւասարապէս չքեղ է: Մակարանին հրապարակ խուռն բազմութեամբ լեցուած է, բազմաթիւ Արաբներ հետաքրքրութեամբ կը գիտեն ուղեւոր վաճառականները:

Թունուզի մէջ փողոցները շատ քիչ անգամ կ'ինքնը կ'երեւան, իրենց հանդերձները կը նմանին արեւելքի կիներուն տարազին: Բազմաթիւ պղտոր թիւ

մը կը կազմեն քաղաքին մէջ ոտքով գացողները. ամէն կողմէ կառապաններ կը դռնէն պատուալ (ուշագրութիւն բրէ՛ք) եւ արուեստագէտը որ փողոցին մէջ կեցած կ'ուրուանկարէ, յաճախ կը հարկադրուի ճամբայ տալ կառքին կամ ամբողջին: Օր մը այսպէս մէկը իմ ետեւէս կը հրէր, կարծեցի թէ կատակ կ'ընեն, բայց ետիս դառնալով տեսայ որ կոյր մարդ մը կ'աշխատէր ճամբայ բանալ փողոցներու մէջ: Այս կոյր աղքատները ահագին թիւ մը կը կազմեն Թունուզի մէջ:

Հրէուհիները, որոնք ուրիշ կրօնքներու վերաբերող կիներու նմանող հագուստներ կը հագնին, այս վերջիններէն կը տարբերին մէկ կէտի մէջ միայն. իրենց մազը գլուխնուն վրայ բարձր կը հիւսեն եւ զայն կը ծածկեն ասեղնագործուած սեւ զարդարանքով մը, որուն վրայ դրուած է երկար սպիտակ քող մը, առանց գոցելու Հրէուհիներուն դէմքը:

Խ Ն Զ Է Վ Ա Խ Ը

Անթել հեռագրին ցոյց տուած վերջին ապշեցուցիչ զարդացումներուն մէջ ամէնէն աւելի ուշագրաւն է այն, զոր Մր. Քօլինս կը բացատրէ «Ելեկտրական Աշխարհ եւ Մեքենագէտ» անուն թերթին մէջ: Մր. Քօլինս երկարատեւ փորձեր կատարած ըլլալով կենդանիներուն ուղեղին վրայ, հասկնալու համար որ անոնք ո՛ր աստիճան զգայուն են ելեկտրական հոսանքներու, սա եղբակացութեան կը յանդի թէ ցայտուն նմանութիւն մը կայ ուղեղին եւ անթել հեռագրի մէջ գործածուած յօդիչ անուն գործիքին միջեւ: Յօդիչը ապակեայ պղտոր խողովակ մըն է. կը պարունակէ լոյծ մետաղական փոշի, որ իր բնական վիճակին մէջ ելեկտրականութեան վատ հաղորդիչ մըն է: Բայց երբ ելեկտրական կոհակները իննան անոր վրայ, փոշին կը բեւեռանայ, մասնիկները իրարու կը յարին եւ հոսանք մը կ'անցնի:

Արդ, ըստ այս դիտանականին, ուղեղին բջիջներն ալ՝ ելեկտրական կոհակներու ազդեցութեան տակ ինչալով՝ կը գործեն միեւնոյն եղանակաւ: Անոնք՝ բջիջներն ալ իրարու կը միանան եւ անոց կուտան ելեկտրական հոսանքներու, որոնք կ'ազդեն ջիւղերուն վրայ: Մր. Քօլինս գլխաւորաբար իր փորձերը կատարած է մեռած կենդանիներու ուղեղին վրայ, բայց անգամ մըն ալ ողջ կատուի մը ուղեղը փորձարկութեան ենթարկելով, տեսած է թէ ողջ ուղեղի մը մէջ յօդուժը կը կատարուի այնքան զիւրութեամբ որքան մեռած ուղեղի մը մէջ:

Ելեկտրական կոհակներու այս ազդեցութեան կարելի է վերագրել այն զգացողութիւնը, զոր վախ կը կոչենք. «Այս վիճակը (այսինքն՝ ելեկտրական յարումի վիճակը) կը տիրէ, երբ ուղեղին բջիջները

կամ ջլային զրութիւնը, եւ կամ երկուքն ալ, անկանոն կացութեան մը մէջ են »

\* \* \*

USIL ՅԱՆՔ Nouvelle Méthode 2me livre, par Mme Saténig Der-Partog, ուղղակի մեթոտով յօրինուած դասագիրք մը, որ 42րորդ հրատարակութիւնն է Դաւթեան գործակալութեան: Էջ 96, դին 4 դրչ:

Թրնկըր Եւփեր փաշա, ինչպէս նաեւ Թրնկրր ու կլավանի բնաանիքները իրենց խորին շնորհակալութիւնը կը յայտնեն ամէն անոնց որոնք հաճեցան ներկայ գտնուիլ հանգուցեալ Տիկին ՅԱՆՔ ԵՍԻՆՔ ԳՈՐԴԱԿԱԼՈՒԹԻԱՆ ԵՒ ԻՐԵՆԿ ԳՐԱԿԵՂԱԿԱՆ ԶԳԱՅՄԱՆԿ ՀԱՎԱՍԻՔԸ արտայայտեցին այս ախուր առթիւով:

ՔՐԲԱՅԱՅ ՔԱՏՐՈՆԻՆ ՉԱՄԱՐ

Ամբաս Գաւրեան ձեռնարկած ըլլալով քրեական քաւրոնի պատմութեան պատմաստիքներ, այս աւրիւ եկեւեկալ հարցաւոր յանձնած է մեզ ի հրատարակութիւն, խնդրելով որ եթէ մէկը մտաւորաբար ծանցած է Հայ դիւստան մը, հանի ստորեւ դրուած հարցումներու պատասխանել:

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

Կ Ե Ն Ս Ս Գ Ր Ո Ւ Թ Ի Կ Ն . . . . . Ի

1. Անուն, հայրանուն եւ մականուն—2. Ո՛րք եւ ե՛րբ ծնած է—3. Ո՛ր դպրոցի մէջ ուսում առած է, և դպրոցէն վերջ ո՛ր և է արհեստի կամ գործի հետեւած է—4. Ո՛ր Թուականին և ի՞նչպէս սկսած է դերասանութեան, և ո՛ր խումբին մէջ (Այդ առթիւ մասնաւոր պարագաներ և մանրակերպեր ունեցած է):—5. Ո՛ր խաղի մէջ և ի՞նչ դերով բեմ ելած է առաջին անգամ—6. Սկսնակութեան շրջանը ո՛րչափ, քանի՞ տարի տեւած է—7. Դերերու ո՛ր սեւին համար մասնաւոր հակում և ընդունակութիւն ունեցած է, և ո՛ր խաղերու մէջ յաջողակ եղած է—8. Անձնական նկարագիրը, —հասակ, ֆիզիքական ուրիշ ձիրքեր, բարոյական մասնաւոր յօժարութիւններն ու ձգտումները: Լուսանկարը հանուած է, եւ ուր կարելի է գտնել—9. Ի՞նչ բաներու հմուտ էր: Օտար լեզու գիտէր—10. Ո՛ր և է արհեստ սորված և մշակած էր, իրբեւ սպորտստի միջոց—Ո՛ր և է երկասիրութիւն կամ Թարգմանութիւն ունեցած է, (զիրք, Թատերախաղ, երգ, պարերգ, ևն.) տպեմը Թէ անտիպ—12. Ո՛ր քաղաքները պատած է, և ո՛ր խումբի հետ—13. Պարզ դերասան ըլլալէ ետք, վարիչ, Թատերապետ, իմբրայ՛տ եւ այլն եղած է, ե՛րբ, ո՛րք—14. Ապարիզէն հետեւած է երբեմն՝ Թէ միշտ դերասան մնացած է—15. Ո՛ր Թուականին մեռած է, և ի՞նչ հիւանդութեամբ—16. Ո՛ր Թաղուած է—17. Ամուրի՞ մեռած է Թէ ամուսնացած—18. Ո՛ր Թուականին ամուսնացած է, որո՞ւ հետ: Զուակ ունեցած է, քանի՞ որոնք են—19. Իր դերակատարութեանց մասին քննադատութիւններ, իր կենսագրութեան մասեր հրատարակուած են, ո՛րք և ե՛րբ—20. Իր կեանքէն մանրակերպեր, Թեր ու դէմ կարծիքներ:

# ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆ

## ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԿԵԱՆՔԷՆ

Հրապարակը թէպէտ կայուն է հրգեհի ապահովագրական գործառնութեանց համար, սակայն ճիշդ հակապատկերը կը ներկայացնէ կենաց ապահովագրութեան մասին: Ուրախութեամբ կը դիտենք որ մեր համայնքը այս ճիւղին սկսած է տալ այն կարեւորութիւնը որուն արժանի է ան:

Օր չանցնիր որ ընկերութիւնները չփոփոխեն իրենց պայմանները, միշտ աւելի շահաւէտը ցուցադրելով, ձեռք բերելու համար ըստ կարելւոյն բաւականաչափ յաճախորդ:

Սակայն մեզմէ շատեր դեռ անգործանական գաղափարի տէր ըլլալով տեսակ մը ապահովում եւ ծաղրելով մտիկ կ'ընեն միջնորդին կամ գործակատարին անուշ խօսքերը, որոնց բնարանը կ'ըլլայ շատ մը շահեր տալ ու... մահուամբ վերջացնելու քայլ եւ այնպէս ինչ որ ալ ըլլայ միջնորդին բանախօսութիւնը պէտք է ընդունինք որ ապագային վրայ խորհելու ամէնէն լաւ քարոզն է որ մեզի ակամայ ունկընդրել կուտայ ան, յաջողելով վերջ ի վերջոյ ապահովագրել տալ զմեզ՝ զո՞հ չտանելու համար առածի կարգ անցած ապահովագրական օտ ասացուածին. «Ինքզինքը չապահովագրող մէկը լուծեամբ կը խոստովանի թէ իր դոյութիւնը կուտ մը իսկ չարժեր»:

Ձանազան օգտակար մրցումներ աւելի հրապուրիչ կը դարձնեն այս ճիւղին մէջ աշխատելու առաւելութիւնները եւ անկարելի է չտեսնել ապահովագրիչ մը՝ որ չունենայ իր ծոցը ապահովագրական ո՛ր եւ է ընկերութեան մը քարիճը:

## ՀՐԴԵՂԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆՑ

307. 5. — Թէ ապահովագրուած ինչք մը ծախուի եւ ուրիշ տէրերու անցնի կամ ուրիշ տեղ փոխադրուի, պէտք է անմիջական կերպով լուր տրուի ընկերութեան, պէտք եղած պաշտօնաթուղթը ունենալու համար (avenant):

Թէպէտեւ այս յօդուածը ինքնին կը բացատրէ յաճախորդին ունեցած պարտքը հանգէպ ընկերութեան, սակայն շատեր անգիտանալով կ'արժէ լուսարանել զայն ջրելու համար տարտամ գաղափարները հասարակութեան որ շատ անգամ իբր աւելորդ խնդիր մը գրեթէ մէկ կողմ կը ձգէ առանց խորհելու թէ ընկերութեան իրաւանց ինչպատ կը գործէ, վասն զի այս իրեն մէկ կողմ ձգելով հրգեհի մը պահուն ընկերութիւնն ալ մէկ կողմ կը ձգէ ամենայն իրաւամբ:

Այս յօդուածը շատ ոյժ ունի ինքնին, այնպէս որ թուութիւն մը կամ մոտոցութիւն մը աղիտաբեր կրնայ դառնալ յաճախորդին, ուստի պէտք է որ այս վերջինը իր իսկ շահուն համար, վարկենական լուր տայ ընկերութեան, թէ զոր օրինակ, այս ինչ փողոցէն ելած միւս փողոցը դայած է կամ թէ ապահովագրուած ինչքը ծախուած է ուրիշ, որպէս զի եթէ ընկերութիւնը պաշտած դատէ, մերժէ կամ ընդունի վերափոխուած կացութիւնը: Ընկերութեան ընդունած ըլլալուն իբր փաստ պաշտօնաթուղթ մը կը յանձնուի յաճախորդին որ avenant կը կոչուի. անկէ յետոյ ճիշդ եւ ճիշդ բոլորին կցուած ըլլալով այն ուժը ունի ինչ որ ունէր բոլոր առաջ: Ուստի կը յորդորենք ընթերցողները որ բարձի թողի չընեն այս կէտը որ մաս կը կազմէ ապահովագրական տեսակետով ամենէն կարեւոր սայմաններուն, վասն զի այդ զանգառութեամբ բաց դուռ կը մնայ ընկերութեան առջեւ, ուղած առարկութիւնը ընելու եւ մինչեւ որ պաշտօնատեղիներէն հաստատուի ինչքին ուրիշին փոխանցուած ըլլալը, անդին շատ մը գործեր ետ կը մնան:

307. 6. — Ապահովագրուող կրնայ փոխանցել իր ապահովագրութիւնը իր ունեցած մէկ ուրիշ գոյքին վրայ, եթէ այս վերջինին կացութիւնը աւելի վտանգաւոր չէ, այս գործողութեան համար ալ վերոյիշեալ avenante պէտք է:

Այս յօդուածով ընկերութիւնը այն դիւրութիւնը կուտայ յաճախորդին, որով այս վերջինը եթէ ծախէ իր մէկ գոյքը եւ ծախու առնողէն չստանայ ապահովագրիչը ազատ է բանելիք օրերուն ստակը իբր վճարած նկատել ապահովագրելու համար իր ուրիշ մէկ գոյքը: Բայց եթէ ապահովագրիչը ուրիշ ինչք մը չունի միեւնոյն կացութիւնը՝ երրորդ յօդուածին համաձայն ստակը չի կրնար առնել ընկերութեանէն. շատեր անտեղեկ ըլլալով այս յօդուածին արամագրութեան, զո՞հ կ'երթան իրենց անգիտակցութեամբ այս կամ այն ապահովագրական գործիչին:

Սակայն ուրախալի է տեսնել թէ մեր մէջ ստակ սիրողները շատ են եւ միջնորդին առարկութիւնները երբէք զիրենք չեն համոզեր եւ ի վերջոյ իրենց աւելի կամ պակաս նիւթական գոհունակութիւն մը կը տրուի:

## ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԼՈՒՐԵՐ

★ Սե Ծովու վրայ Օսմանեան կարեւոր նաւահանգիստ քաղաքէ մը ծովային ապահովագրական խնդրը մը առթիւ մեզմէ խորհուրդ կը հարցուի: Խնդիրը կը դառնայ մեծաքանակ հաւկիթներու նոյն տեղէն Մարսիլիա փոխադրուելու առթիւ եղած ապահովագրութեան մը շուրջ: Կը հարցուի մեզ որ եթէ շոգեմակին խրելու սրտագոյն հաւկիթները ինքնին փանսն ո՛ր ե իցէ կերպով, ընկերութիւնը պարտա-

ւոր պիտի ըլլայ միատեղ հաստեղծ ընել: Մեզ դիմող պարտին նախ զիտել կուտանք այն տրամադրութիւնը որ կայ բոլորին մէջ եւ որուն համաձայն ինքնին փնտրող ապահովագրող վնասուց հաստեղծան չեն ենթարկեր զանոնք ապահովագրող ընկերութիւնը: Հետեւաբար կը ցուինք յայտել որ հաւկիթներու տէրը իրաւունք չունի որ եւ հաստեղծան պահանջում մը ներկայացնելու ապահովագրող ընկերութեան իր հաւկիթներուն փնտրման առթիւ, քանի որ հաւկիթները ըստ ծովային ապահովագրական ընդհանուր սկզբունքի, ինքնին փնտրելու հակամէտ ապահովագրող կը նկատուին:

★ Հետեւեալ երեք ընկերութիւնները որոնք բարեբաղարար Թուրքիոյ մէջ գործառնութիւն չունին, սնանկ հրատարակուած են իրենց պատկանեալ երկիրներու դատարաններուն կողմէ: —

- «Լէսթրան» ի Բարիզ,
- «Բամբրիոն» և իր ֆիլիալը,
- «Գոզմո» Համբուրկի,
- Եւ «Բէս տը Ֆամիլ» Բարիլի:

Այս ընկերութեանց առաջին Յին տնօրէնները ամբաստանուած են իբր իարգախաղեամբ սնանկ հրատարակուող և արդէն իշխանութեանց ձեռք կը գրտնուին:

Չորրորդ կենաց ապահովագրական ընկերութիւն մըն է որ իր փոխտնօրէն մէջ է, եթէ կը գտնուին մեր համայնքէն ալ այնպիսիներ որոնք ապահովագրուած են այս ընկերութեան, իրենց շահերուն պաշտպանմանը հողը ստանձնելու պարտաւ են:

★ Մեր հրատարակին վրայ ծանօթ երեք կեանքի ապահովագրական ընկերութիւն էր «Միւշիւլ Լայֆ», «Նիւ-Եօրթ» և «Էքսիլայթ», մէկ քանի ապահովագրական պարբերականներու գրածին նայելով կը կարծուի թէ՛ բանակցութեանց մէջ են իրենց միջեւ ապահովագրական դրսւղ մը կազմակերպելու նպատակով: Վերջիջեալ պարբերականներու հրատարակած այս լուրին արձագանք կ'ըլլայ վերապահութեամբ միայն, որովհետեւ յիշեալ ընկերութիւններու տեղոյս գրասենեակները մե, ըրած զիմուսներովը չկրցանք ստուգել այդ տեսակ մտադրութեան մը գոյութիւնը:

★ Հրգեհները ամենայն ուժգնութեամբ կը շարունակեն երկրագնդի վրայ սակայն կարծես ասոնց մեծ թատեսաւորին է Ամերիկայի Մ. Նանտուները, ուր՝ որ չանցնիր որ ապահովագրական ընկերութեանց մեծամեծ վտանգեր չպատճառեն: Ինչպէս անցեալ անգամ ալ առիթը ունեցանք շեշտելու, բարեբաղուիւն է որ Թուրքիոյ մէջ այս տարի հրգեհները ցանցաւ են, մասնաւոր շորհիւ ոտախիտանական շատ աշխուրջ հակողութեան մը: Վերջին շարժումն Պայամու Մային հրգեհը մեծ կարեւորութիւն մը չունի: Այս հրգեհին մէջ հետեւեալ ընկերութիւնները ենթարկուած են վնասներու:

«Մէրիքս Լոնտոն»	250	սակի
«Բէնիտի» Ստրիպոլի»	100	»
«Ինիտո» և «Մէրիքս Էսթաբլի»	100	»

★ Պոլիս, Պաշտման խան հաստատուող բովի: փօնի իարբերոյցի ի. Տէր-Պաղտատարեան, ակեց Կ տարի առաջ ապահովագրուած էր «Կիշամ» Արտն. Ընկերութեան, երբ հարիւր անգլիական ոսկիի, և կանոնադրութեան իր ապահովագրիչները վճարած: Միայն վերջին վեցամսեայ վճարքն էր որ չէր ըրած եւ հետեւաբար Ընկերութեան Պոլսոյ ներկայացուցիչն ալ անվճար ձգւած քիզանք վերադարձուցած էր Ընկերութեան կեղծներ: Նոյն ժամանակամիջոցին է որ Տէր-Պաղտատարեան իր մեռի-սակայն իր եղբայր մահէն երեք շաբաթ վերջը, Ընկերութեան կը դիմէ՝ անվճար ձգուած ապահովագրիչը վճարելու համար: զիմուժ կ'ընդունուի և վերադարձուած քիզանքը նորէն բերել արուելով՝ կը յանձնուի դրոմը վճարող եղբորը՝ սակայն թիչ յետոյ ընկերութեան քննիչը հասկնալով թէ խարդաւանարի մը զո՞հ գացած է, կերպով մը կը յարողի քիզանք ձեռք անցնել, վճարուած ապահովագրիչ վերադարձնելով: Հիմա, Տէր-Պաղտատարեանի ժառանգորդները, կ'ըսուի թէ մտադիր են զատ բանալ Ընկերութեան դէմ, որ կը յայտարարէ թէ ըստ իր բոլորին տրամադրութեանց, կը ստանձնէ ոչ թէ ամբողջական, այլ մասնակի հաստեղծում մը միայն: Աւելորդ է ըսել որ ապահովագրական ամէն գործառնութեանց խարիւր պէտք է ըլլայ ուղղամտութիւնը եթէ թէ՛ ապահովագրելու և թէ՛ ապահովագրող ի շահ իրենց կ'ուզեն աշխատած ըլլալ:

Արտնատար Ա. ՍԱԳՈՒՆԸՆ  
Տպագրութիւն Ապագեան  
Կալաքա, Գուրչունլու խան քիւ 7

# ՆՈՐԱԳՈՅՆ

ԵՒ ԿՍՏՈՐԵԼՉՊՈՐՏԵԱԼ

Փարիզեան գեղեցիկ տպագրութեամբ  
հրատարակուած

## ՄԵԾ ԲԱՌԱՐԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԱՂՂԻԵՐԻՆ-ՀԱՅԵՐԻՆ Գ. ՆԱՐ-ՊԷՅԻ

Գին 2 հատորին միասին դահկ. 120  
վաճառման կեդրոնատեղին է

**ԲԻԻԶԱՆԴԵԱՆ ԳՐԱՏՈՒՆԸ**

Ղալաթիա, Սեղոս խան թիւ 5

2-4

### «ՍՈՒՐՀԱՆԳԱԿ»

10 ՓԱՐՍ

10 ՓԱՐՍ

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ

ԱՄԷՆ ԱՌԱՒՈՏ ԱՐՇԱԼՈՅՄԻՆ

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿԷ քաղաքական, ազգ.,  
գրական, առեւտրական յօդուածներ, տե-  
սութիւններ, քրոնիկներ, թղթակցութիւն-  
ներ եւ օրուան ամենեւնի քարձ լուրերը.

Ներքին, Արտաքին, Հեռագիր

Տէր Է. Տեօքեան ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ  
20, Պապր Այի Ճատտէսի, Կ. Պոլիս

## MATTONI

# GISSHÜBLER

ԲԵԱԿԱՆ

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ

ԻՆՔՆԱՐՈՒՂԵԱՆ ԱՂԲԻՐ ԱԼՔԱԼԵԱՆ  
ՍԵՂԱՆԻ ԼԱՒԱԳՈՅՆ ԵՒ ՋՈՎԱՑՈՒԹԻՉ  
ԸՄՊԵԼԻ

Հազի, կոկորդի ցաւերաւ, սամսախի,  
հարաւիսի եւ միզադեղութեան  
լուսադոյն գեղը

ԿԸ ՎԱՃԱՌՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՂ

Մեծ նպարազանաւներու, գեղազու-  
ճաւներու, գեղազործներու քով է  
ճաշարաններու մէջ:

Heinrich Mattoni, Carlsbad et Vienna

ԹԷՅԻՐ ամէնէն առողջապահիկ ըմպելիին է  
ԹԷՅԻՐ ամէնէն աժան ըմպելիին է  
ԹԷՅԻՐ ամէնէն աննոյսարար ըմպելիին է  
ԹԷՅԻՆ է որ կը դիւրացնէ մարսողութիւնը

## Ա. ԱԼԷՄԵԱՆ

ՄԵԾ ՎԱՃԱՌՈՒՍՏՈՒՆ ԹԷՅԻ

Թաճարի փողոց, թիւ 49

Ա. ԱԼԷՄԵԱՆ Թէյի մեծ վաճառատունը  
ունի ամէն տեսակ հոտաւէտ ու համեղ  
աղնիւ տեսակէ թէյեր, շատ աժան գինե-  
րով: Գաւառներէ կ'ընդունուին ա. քն տե-  
սակ յանձնարարութիւններ եւ կը գոր-  
ծադրուին կատարեալ ճշգրտապահութեամբ  
եւ ուղղութեամբ:

# ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՅԵԱՆ

Ա. Տ. Ա. Մ. Ն. Ա. Բ. ՈՅԺ

Պոլիս, Պանչէ Գաբու, Պին Պիր Զեյիտին դիմաց

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՅԵԱՆ ամէն առաւօտ կանուխ կը գտնուի

Սկիւտար, Իճատիյէ, Տոլրամաճը փողոց իր բնակարանը

Առջն օր 3-11 ղիմիկ Պոլիս, Պանչէ Գաբու, Պին-Պիր-Զեյիտին դիմաց

Կիրակի օրերը ժամադրութեամբ

## ԱՎԱԻԻԿ Վ. ԱՃԱԻՈՒՄ

Շ Ա. Բ. Ա. Թ. Ա. Կ. Ա. Ն. ՈՎ



Եթէ կ'ուզէք ամէն տեսակ գոհարե-  
ղէններ ունենալ, աժան ու ճաշակաւոր,  
թէ՛ արեւելեան եւ թէ՛ եւրոպական ճա-  
շակով պատրաստուած, ժամացոյցներ, ար-  
ծաթեայ դաւաղաններ եւլն. դիմեցէ՛ք  
Պոլիս, Ոսկերչաց Շուկան, Մեծ-Փողոց,  
Թիւ 13:

Հարիւրին 20 կանխիկ, մնացեալին հա-  
մար 100ին 5 մասնավճար: Կանխիկ գնու-  
ղին համար հարիւրին 5 զեղչ: Գործած-  
ուած գոհարեղէնները եթէ մնաւուած չեն՝  
100ին 10 զեղչով ետ կ'առնուին. իսկ ա-  
պառիկ գնողներէն՝ 100ին 15 զեղչով:

## ՖԷՆԻՔՍ ՕՐՈՐԻՇԻՆ

ԿԵՆԱՑ, ՀՐԴԵՇԻ, ԾՈՎՈՒ

ԿԱՅՍ. ԹԱԳ. ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՀԱՍՏԱՏԵԱԼ Ի ՎԻԷՆԱ. 1860ԻՆ

Գրասենեակ՝ Հաճօրույօ խան, թիւ 52, 53, 54, 55, 56

Լիազօր ներկայացուցիչ՝ Գ. ՖԵՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օթրօրիշին Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը. —  
35 տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրուիլ Ֆէնիքս Օթրօրիշին Ընկերութեան  
20,000 Ֆր. ի ե քսանեւէինգ տարուան համար, տարեկան 925 80 Ֆր. պիտի վճարէ  
ու պայմանաժամուն պիտի ստանայ 31,266 Ֆր. հնչուն դրամ ամբողջովին: Իսկ եթէ  
մեռնի դօր օրինակ, 10 տարիէն, իր ժառանգորդները անմիջապէս պիտի ստանան  
21,314.62 Ֆր.: Այս ամէն գումարները ԱՆՈՒԱՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ, եւ Ֆէնիքս  
Օթրօրիշին Ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իր բոլորով:

## Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ Յ. ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԹԷՅԻ ՄԵԾ ՎԱՃԱՌՈՒՍՏՈՒՆ

Պոլիս, Պանչէ Գաբու

ձեյալ պէյ խանիկ կից, թիւ 10

### ԱՂՆԻԻ ԹԷՅԻՐ

### ԱՃԱՆ ԹԷՅԻՐ

ԹԷՅԻ ԸՆՏԻՐ ԽՍՈՒՆՈՒՐԳԵՐ

ԵՍՎՐՈՒԵԱՆ-ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ԹԷՅԻ ԽՍՈՒՆՈՒՐԳԵՐԸ

### ԱՆՄՐՅԵԼԻ

ՏԵՍԱԿՈՎ ԵՒ ԳԻՆՈՎ

Գաւառներէ կ'ընդունուին ամէն քանա-  
կութեամբ յանձնարարութիւններ եւ կը  
կատարուին ամենայն ճշգրտապահութեամբ:



## ՀԵԼՎԷՏԻԱ

ԱՊԱՀՈՎ. ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ  
Հրդեհի, կենաց եւ ծովային արկածներու դէմ  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՅՈՒՑՈՒՄԸ  
Ռ. ՍԵՅ ՆԻ ԸՆԼ.  
Կալաթ, Պէշե-Իթեւէլ Խան, Թիւ 23, 24, 25



ԱՊԱՀՈՎ ՄԻ ՈՒՉԷՔ

ԱՊԱՀՈՎ ՄԻ ՈՒՉԷՔ

## ՀԱՅ ՍՆՏՈՒԿՑԻ ՄԱՔՍՈՒՏ ԿԸԼԸՃՃԵԱՆ

Էսկի-Չապրիէ  
Ճամբորդներու համար 50% զեղչ  
Ամուրիներու համար 100% զեղչ  
Աղջիկներու համար 50% զեղչ  
Չորս անգամ կարգուողներուն

## ՈՒԷՍԴԸՐՆ

ՀՐԴԵՇԻ ԴԷՄ

ԱՆ ԳԼԻ ԱԿԱՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.

ՀԻՄՆ. ԵԱԼ 1851ԻՆ



Հարապահուած վաճառքի փառքը Ա. Ո. 6000000  
Պարտաւորութեան փառքը » » 1250000  
Վճարեալ փառքը » » 410000

Հրապարակուած ծանօթ Ֆրանս. եւ Գերմ. բն-  
կերութեանց դրամագուլիսը 100,000եան արեւի զէ

Ուսուցիչը Ընկ. ի հրդեհի դէմ ամեն կար-  
գի գործեր կ'ապահովագրէ: Վնասները  
տեղւոյն վրայ եւ անմիջապէս կը հատու-  
ցանէ:

Ներկայացուցիչ Թուրքիայ  
ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ

Պոլիս, Սալթան Համաձ, Գաբուց օղլու Խան Թիւ 43  
Տեղւոյն է ծանօթ Ֆրանս. եւ Գերմ. ընկերութեանց  
պարտաւորութեան փառքը 1250000  
100% եւ ամբիւն է, միւլտի-միլիոններէ 1250% է,  
իւն օր երաշխաւորութեան մը վնասները կը մըջացնայ:

# Պ Ա Լ Ք Ա Ն

ԱՌԱՆՁՆԱԾՆՈՐՀԵԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ Ի ՍՈՓԻԱ  
 Դրամապաշտպան, պանկտա և կրաշխառնորոշեալ գումար 7,500,000 ֆրանկ

Դրամատունք Ընկերութեան՝ Պուլիար Ազգ. Դրամատուն՝ Սոֆիա, Անգլիա-աւստրիական Դրամատուն՝ Լոնտոն,  
 Տոյէ Պանք՝ Պերլին, Օսթ. Կայս. Դրամատուն՝ Բարիզ, Բրէտի Լիոնէ՝ Կ. Պոլիս

Գործակալութիւնը Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ ԱՐՇԱԿ ՌԻՆՃԵԱՆ  
 Կոստանդնուպոլիս, Ղալաթիա, Պանք Օթոմանի ղէմ, Թաթիսպոլս խան

## ՍԱԼԱՄԱՆՏԸՐ



Հ Ո Լ Ա Ն Տ Ա Կ Ա Ն  
 Առաջնակարգ ապահովագրական Ընկերութիւն  
 Ընդդէմ հրդեհի  
 Հիմնաւ յԱմսոյեանս  
 Դրամապաշտպան  
 Փր. 7,500,000  
 Ընդհ. Գործակալ Պոլսոյ  
 H. J. W. Huber Jr  
 Գօճամանօղլու խան քիւ 10  
 2-52

(6)

## 水野平印雀孔

ՀԱՆՔԱՅԻՆ ԶՈՒՐ ՀԻՌԱՆՈ  
 (HIRANO)

ՎԱՃԱՌԱՆԻՇ ՍԻՐԱՄԱՐԳ  
 Ոսկի միտայ 1900 ի Բարիզի  
 Արուեստամանդիկսին  
 ՀԻՌԱՆՈՆ ճարտարական արքունիքին մէջ  
 գործածուող լաւագոյն հանքային ցօրն է:  
 Գինիով եւ առածին կը խմուի: Ստա-  
 ժօքի թանկերու օգտակար եւ ախորժակ  
 զրգոող: - Շէշը 3 զրշ. մեծաքանակ գնու-  
 զաց մասնաւոր սակարկութիւն:  
 Ընդհ. մրերանց Ք. ՆԱՔԱՄՈՒՐԱ ԵՒ ԸՆԿ.  
 (13) Բերա Մեծ-Փողոց 186 1-8

Ճարտարական վճարատուն  
 Ք. ՆԱՔԱՄՈՒՐԱ ԵՒ ԸՆԿ.  
 Բերա, Մեծ Փողոց քիւ 186  
 Մեծ Լիֆսասիոն մետաղեղանց եւ բանկակեղանց  
 2/22 յունիսն մինչեւ 2/15 օգոստոս  
 (3) 3-4

Լ Ա Ս Ե Լ Ե Ր Ի Դ Ե  
 Ապահովագրական Ընկերութիւն  
 Ապակեղանց եւ հայելիներու կտրելուն ղէմ  
 Ընդհ. Գործակալ Թուրքիոյ ԱՐՇԱԿ ՌԻՆՃԵԱՆ  
 Ղալաթիա, Օսթ. Պանքային ղէմ  
 Թաթիսպոլս խան 20-52

ՍԱՎՈՅԱ  
 SAVOIA  
 ՄՈՎԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ  
 Ի Տ Ա Լ Ա Կ Ա Ն Ը Ն Կ Ե Ր Ո Ւ Թ Ի Ի Ն  
 Դրամապաշտպան 2,000,000 խալ լիւա  
 Ընդհ. Գործակալ ԼԵՒՈՆ ԱՍՍՏՈՒՐ  
 Կալարա, ձեռխտ խան  
 (8) 2-52

ՏԻ ԼՈՒԻ ԵՈՒՆԻՆԸ ԷՆՏ ՔՐԱՈՒՆ  
 (The Law Union & Crown)  
 ԱՆԳԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՅ ԸՆԿ.  
 Հրդեհի, կեանքի եւ Արկածի դէմ  
 Հիմնուած 1825ին Լոնտոնի մէջ  
 Դրամապաշտպան 1,500,000 Ա. Ո.  
 Պահեստի դրամ 4,800,000 " "  
 Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ  
 Ridley, Rowell & Co  
 Կալարա, Բեռլինի խան քիւ 9-10  
 3-52

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԹԵՐԱՆՈՑ  
 ԼՈՒՍԱՆԿԱՐՁԱԿԱՆ ԵՒ ԵԼԵԲՏՐԱԿԱՆ  
 Գ Ո Ր Ծ Ի Ն Ե Ր Ո Ւ  
 Մթերանոց վէտղնտորքի եւ վէտերի չոր  
 բլաքներու եւ վէտիկորքի Թիւրքիոյ եւ  
 Թ ու զ թ եր ու  
 ՀԱՅՔԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐՈՒ  
 Կը կատարուի ամբողջութեամբ աղաւտութիւնք  
 Միանաղոյն սակարկութեամբ  
 Էլեքտրական կազմածոց հաստատում  
 ԱՌՏՆԻՆ ՀԵՌԱՉԱՅՆ  
 Բերա, Թիւրքի Բասաժ 14  
 (9) 1-4

Ա. ՈՒՉՈՒՆԵԱՆ ԵՒ ԸՆԿ.  
 Վաճառատունք պատի թուղթերու  
 քանիչներու, սրբաներու, եւ այլն  
 կալարա, Ենի ճամի փողոց 55  
 եւ Թիւրքի ղէմ 29  
 (12) 1-26

ՄԱՌՔՈ ՊԼՈՒՄՊԵՐԿ  
 Վաճառատուն ծամացոյցներու  
 եւ տեսողական գործիքներու  
 վերջնական լիքիտասին  
 ժամացոյցներու եւ գոհարեղեններու  
 Բերա, Մեծ Փողոց 466 1-4  
 (14)

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Ե Յ Ո Ւ  
 ԱՆԳԼԵՐԵՆԵ-ՀԱՅԵՐԵՆ  
 ԳՐՊԱՆԻ ԲԱՌԱՍՐԱՆԸ  
 Որ կը լրացնէ կարեւոր պէտք մը ու-  
 սանդղներու, ճամբորդներու եւ առեւտրա-  
 կան գործերով զրազոյցներու համար:  
 Գին 8 Ղրշ.  
 Կը գանուի բոլոր գրաված տներուն քով:  
 Կեդրոնականին է Սազաեան Տպարան  
 Մեծար. Ենի գնողներու ղէմ  
 ԳԱՂՏՆԻՔ ԵՒ ԱՐՈՒԵՏՏ ՄՈԳՈՒԹԵԱՆ  
 Հեղինակ  
 Յովհ. Գասարեան եւ Յովհ. Գազանեան  
 Վաճառման կեդրոնականներն են:  
 Վ. Մարգարեան գրատուն, Կ. Պոլիս, Մէր-  
 ճան: Սազիկ Թաշճեան գրատուն Եւզոպիա:  
 Գին 10 ղրուշ. 4-4

## ԿՐԵՇԱՄ (GRESHAM)

ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.  
 1902 տարուան հաշուեցոյցին քաղաւաճ  
 Ապահովագրեալ գումար  
 4748 բոլիսի վրայ 1,792,845 Ա. Ո.  
 Ապահովագին (1902) 79,907 " "  
 Տարբերութիւն գործառ-  
 նութեանց առաւել 324,733 " "  
 1901ի վրայ տարեկան  
 եկամուտ 1,311,091 " "  
 Գանձելի պահանջք 8,279,970 " "  
 Վճարեալ շիւսս 18 673,030 " "  
 Ընդհանուր Գործակալ Թուրքիոյ  
 Edwards & Son  
 Ալալթիմի խան, Մեյտանճըք փողոց, Պոլիս  
 (11) 1-52

Ս Ր Մ Ո Ն Թ Է Լ Ե Ա Ն  
 Առաջնակարգ Գերմանի  
 Արանց համար չափու վրայ ամէն տեսակ  
 Չգետաներու  
 Դիւրամատչելի գիներ եւ պայմաններ  
 Պոլիս, Հաճօղլու խան քիւ 45 4-8

## ԲԱՌՆԱՍ

Լ ՈՒՍԱՆԿԱՐՁԱՏՈՒՆ  
 Բերա, Մեծ Փողոց Հաճօղլու Բասաժի մօտ, 288  
 Այն պէտք եւ առեւ ճշտութեամբ լաւանդներ  
 ՄԱՍՆԱԳՐՏՈՒԹԻՒՆ  
 Փոքր լաւանդներու մասն ճշտ հանելու  
 Գունաւոր լուսանկարներ  
 Կ'ընթացնայ եւ կը ճշտեւ առաւել լաւանդներ  
 ԱՄՏԵՅՈՒՆՐՈՒ ՀԱՄԱՐ ՏԻ ԵՂՈՐԸՄԱՆ ԵՒ ՂՈՒՍԱՆ  
 Աշխատութիւնք կը կատարուին տանց մէջ  
 12 քապինէ լուսանկարներ շինել տուող  
 իրաւունք ունի 50x60 մեծութեամբ իր  
 մէկ լուսանկարը ստանալու  
 (4) 3-52

## Ֆ. ՎԻԼՀԵԼՍ ՎԻՆԲԼԵՐ (F. Wilh. Winkler)

ՓՈՐԱԿՐԻՉ  
 Հաստատուել 1886ին  
 Բերա, Մեծ Փողոց Թեքի. քիւ 544  
 ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ՓՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ  
 մետաղներու, մոլոպիի եւ այլնի վրայ  
 Պատրաստուի զուտաւոր պիտակներու (եպօքա)  
 Բաւալուկ կեղծներու պատրաստութիւն  
 Կապարիկներու ձուլարան կնքելու համար  
 Դաւաղներ կ'ընդունուին յանձնարարութիւններ  
 Ֆ. Վիլհ. Վինբլեր միակ ներկայացուցիչն է  
 «Մ.Ի.Բ.» գրի մեքենային  
 (5) 3-13